


Ա Մ Ս Ա Գ Ի Ր


**ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ, ԳՐԱԳԻՏԱԿԱՆ,
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ**



ԵՐԿՈՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ

1877



Մ Ա Ր Տ



ՄԶԿԻԹ ՕՄԱՐԱՅ (ՀԻՆ Տ. ՍՈՂՈՄՈՆԻ)

ՅԵՐՈՒՍԱՂԷՄ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ



ԲՏԱՍԱՆԵՐՈՒԷՏԱՐԻ
ԹԻԻ 3.

ԱՄՍԱԳԻՐ

ՄԱՐՏ 31
1877.

ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ, ԳՐԱԳԻՏԱԿԱՆ
ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

Ա. Բ. Ր. Ա. Ն. Ա. Մ. Գ.

Կ Ա Ք Ո Ղ Ի Կ Ո Ս

ԱՐԱՋԱՄ Կաթողիկոսը՝ Սուրբ Աթոռոցս Միաբանութենէն ըլլալով՝ 1712 ին նուիրակութեան պաշտօնին Թէքիրտաղու կողմերը կ'երթայ, ուր իւր պաշտօնը լրացնելէն յետոյ տեղւոյն ժողովուրդը զինքը առաջնորդ կ'ուզէ. չը կարենալով մերժել ժողովրդեան խնդիրը՝ կը յօժարի մնալ և մօտ 17 տարի առաջնորդական պաշտօն կը վարէ: Այնուհետև 1735 ին յէջմիածին կ'երթայ ուխտի Վանցի Աբրահամ Բ. Կաթողիկոսին օրով. սա կաւ ժամանակ այն տեղ կը մնայ, եւ

Աբրահամ Բ. ի մահէն զինի ժողովական հաւանութեամբ Կաթողիկոս կ'ընտրուի. ուստի իրեն տեղը Առաջնորդ կը կարգէ իւր ձեռնասուն Յովհաննէս Եսիակոպոսը եւ օրհնութեան կոնդակաւ մը կը զըկէ իւր թեմը: Այս կոնդակին օրինակը Թէքիրտաղցի Արժ. Տէր Արսէն քահանայն զրկած լինելով մեզ, գոհունակութեամբ սրտի իրրեւ պատմական յիշատակարան կը հրատարակեմք նոյնը պահելով լեզուն: Կը յուսամք որ բանասէր ընթերցողք եւս հաճութեամբ սխտի կարդան:

ՅԻՍՈՒՍԻ Քրիստոսի ծառայ Տէր Աբրահամ Կաթողիկոս ամենայն Հայոց եւ Պատրիարք Վաղարշապատու լուսականոց եւ տիրանկար վիճակեալ Սրբոց Առաքելոցն Թադէոսի եւ Բարդուղիմէոսի յաջորդ եւ փոխանորդ սրբոցն Գրիգորի լուսաւորչին, Սրբոց եւ մեծի երկնահանգէտ եւ աղինասարաս, արիիադիտակ եւ արեգակնաքատակ, սերովլէաճէմ, եւ քրովլէապար, գերասպայծառ, եւ գերաղարդ, գերագահ, եւ գերադրական, սարսափելի, եւ ահնիկեց շնորհազարդ Աթոռոյս Էջմիածնի. յորմէ ժամանեալ հասցէ գիր օրհնութեան եւ նամակ պահպանութեան, Ենորհք Առաքելական, եւ Աստուածային բազմապատիկ օրհնութիւնն եւ նախախնամական գրութութիւնն ՚ի վերայ տիրապահ եւ Աստուածախնամ ծովահայեաց Մայրաքաղաքիդ Թէքրիտաղու. եւ շրջակայ թէմից գիւղաքաղաքաց, եւ գիւղորէից. Սիրիւրիու, Չօւլուի, Չաթալճայու, Ղարչդրանու, Պաղաղու, Պասպէսքիու, Տեւակիւայ, Առակլու, Մարդարայու, Տիմսթորայու, Ուզունքէօբրիու, Հայգեղու, Կէլիպօլուի, Պօղաւջայու, Էյնայու, Պօղազհիսարու, Չորից բերդից զետեղելոց. Պօղայասայու, Սէմէնտիրէյու, Իլիմնիու, այլ եւ Կիւմուրճինէու, Էնկիլճէու, Տրամայու, Ղաւալայու, Սէրէղու, Մէյրիու, Սէլանիիու, Էնկիլճէյիու եւ կողմոյն Մոռայու, եւ Մենեւէյու, եւ այլոց Աւանաց, եւ գեղջաց որում գտանին աղգս Հայոց (1)

Նոյն սրբոց Եկեղեցեաց եւ եկեղեցականաց գասուց, ուղղաշախ Քահանայից, ուսումնասէր Սարկաւագաց, հաւատարիմ Երկրպիտաց, Պերճապատիւ Իշխանաց, գոյիւք զեղուն Տօլլաթաւորաց, իմաստաստհ վաճառականաց, գեղեցիականկար Արուեստաւորաց, արդարաւաստակ Երկրագործաց, համեստաբարոց Տանախիկէրաց. եւ այլ առ հասարակ ամենայն ժողովրդականաց խմբից. մեծամեծաց եւ փոքունց, արանց եւ կանանց, Տերոց եւ տղայոց, երիտասարդաց եւ կուսանաց եւ ամենայն չափու հասակի, տիոց եւ կարգի ՚ի Քրիստոս Աստուած հաւատացեալ լուսաւորչածին երամոցդ խմբից միշտ խնդալ ՚ի Տէր Եիսուս Քրիստոս յայն ամենից բնաւից հաւատացելոց յորադուորճ բերկրանօք, յամերամ ամանակօք, անսայթաք կենօք. յար եւ միշտ ամէն :

Ենորհք ընդ ձեզ, եւ երկնաւոր խաղաղութիւն յԱստուծոց Հօրէ գերակցնական պատճառ էին ինքնագոյի. գթութիւնն եւ ողորմութիւնն ՚ի նորին իսկալից բանէն էականի նոյնազօրի Սէր եւ քաղցրութիւնն համապատուի նոցին Ամենազօր Սուրբ Հոգւոյն կենարարէ իջցէ եւ հանգիցէ ՚ի վերայ ձեր, եկեացէ եւ բնակեացի առ ձեզ, իրբեւ ՚ի յորձանս գետոց եւ որպէս զվտակս աղբերաց յորդահոս բըղլմամբ եւ առատապէս ծաւալմամբ. ընդ որոց հովանաւորութեամբն զօրասըբ եւ պահպանեցըբ, նախախնամեսըբ եւ կառավարեսըբ մինչ ՚ի խորին Տերութիւնն ամէն :

Օրհնեցէ եւ պահպանեցէ զձեզ Տէր Աստուածն յաւիտենական սիրովն գերասահմանն եւ անսպառական, պարգեւելով կեանս խաղաղական, եւ ժամանակս անդորրոկան, աւուրս յարաձգական եւ ամս բազմաչափական

(1) Այս տեղերէն ոմանք այժմ Ազրիանուպօլոսոց թեմին կը վերաբերին. իսկ շատերուն մէջ բընաւ Հայ չը կայ, թերեւս հետզհետէ գաղթած են կեղծոնական քաղաքները, ինչոյէս են Թէքրիտաղ եւ Ազրիանուպօլիս :

լինիլ գոյիւք յորնաղան, և ընչիւք բուրեհաչակական. ստացուածովք՝ ուռձական. տերամբ ունել զնոյն շահեցողական զարդարեալ ուսանբօք ծաղկանման եւ պճնեալ դասերօք զանազան. իբրու զուակ օրհնութեան և պտուղ քաղցրութեան ոստ բարենշան. եւ ճիւղ վայելութեան. սերունդ զուարձական, և զարմ յարմնացական ժառանգ սեպհական. և ծընունդ հարազատութեան. յաւիտեանքս ամէն:

Եւ ՚ի մասնել օրհնութեան նամակիս մերոյ առ ձեզ, զամենայն ներհակն բարւոյն և զտեսակ չարին փոխարկեսցէ Տէր Աստուած մեր զմեզքն յարդարութիւն, զանէձքն՝ յօրհնութիւն, զպարկանութիւն՝ յանապահանութիւն, զհպարտութիւն՝ ՚ի խոնարհութիւն, զստելութիւն՝ ՚ի սէր, զսուովութիւն՝ ՚ի հաշտութիւն և ՚ի բարեկամութիւն, զծուրութիւն՝ յարիւթութիւն, զանողորմածութիւն՝ յողորմածութիւն, զորկրամոլութիւն և զարբեցութիւն՝ ՚ի պահս և ՚ի պարկեշտութիւն, զանառակութիւն՝ ՚ի զգաստութիւն, և զբղջաստհութիւն զանդարձ և զանզեղ մեղաւորն ՚ի զղջումն և յայաշխարհութիւն, զհիւանդութիւն՝ յառողջութիւն, զտկարութիւն՝ ՚ի զօրութիւն, զնուազութիւն ՚ի լիութիւն, զպակասութիւն՝ յառատութիւն, զչարութիւն՝ ՚ի բարութիւն, զսուգն՝ ՚ի մխիթարութիւն, զարտմութիւն՝ յուրախութիւն, զացն՝ ՚ի ծաղր և ՚ի խնդութիւն, զանգիտութիւն՝ ՚ի գիտութիւն, զյիմարութիւն՝ յիմաստութիւն, զգառնութիւն՝ ՚ի քաղցրութիւն, զմոլորութիւն՝ յառաքինութիւն, զաղքատութիւն՝ ՚ի փարթամութիւն, զարջարանքն ՚ի հանգիստ, զգերութիւն՝ յազատութիւն, և զամենայն կեանս ձեզ անդորրու-

թեամբ վայելել տացէ Տէր Աստուած մեր իւր առատ ողորմութեամբն, ըզվաստակս ձեր ուրախութեամբ վայելեալիք, և զպտուղ աշխատանաց որդիք ձեր կերիցեն ամէն:

Տունք ձեր իբրեւ զսուն Աստուծոյ, և որդիք ձեր իբրեւ զորդիս լուսոյ և տունջեան, կանայք ձեր իբրեւ զայգի վայելուչ, և որդիք ձեր որպէս նորասունկ ձիթենւոյ շուրջ ըզսեղանովք ձերովք. փեսայք ձեր իբրեւ զփեսայ յառագաստի շնորհօք զարդարեալ նման արեգական, հարսունք ձեր որպէս զուսին շնորհօք խարկեշտացեալ և բոլորեալ, ձեր ՚ի տանէքումմէ մի՛ պակասեոցի, եւ օրհնութիւն Տեառն միշտ ընդ ձեզ եղիցի ամէն:

Այլ և օրհնեսցէ զձեզ Տէր Աստուած մեր, և զարդարեսցէ հոգւով և մարմնով, տերամբ, և տեղեօք, որդւովք, և դասերօք, ընչիւք, և ասրանօք, առօք, եւ արօք, շահօք եւ վաճառօք, սիրելեօք, եւ բարեկամօք ամէն:

Եւ ընդ Աստուածապարգեւ եւ շնորհազեղուն օրհնութեան նամակիս ծանուցումն լիցի ձեզ վերոյգրեալ մայրաքաղաքիդ Թէքիրտաղու և նորին շրջակայ թեմից և վիճակացդ, զի ըստ որում գրէ մեճն Գիսնէսիոս, թէ առ մենայն տուրք բարիք, եւ ամենայն պարգեւք կատարեալք ՚ի վերուստ են իջեալք առ ՚ի Հօրէն լուսոյ, և նոյն Աստուածապետականին վերնահոռ շնորհքն, և բաղմնապատիկ պարգեւքն որ ՚ի գերահրաշ լուսոյն լիով իջանէ, և ՚ի տիպ Աստուածայնոյ բարութեան զհողազանգուածան ճօխացուցեալ պէս պէս զարգու տնօրինէ, եւ վեհագոյն իմն անձառելի խորհրդով նախախնամելով աղգի մարդկան զգաւաղան իշխանութեան ՚ի վերոյ միահամուռ

արարածոց միշտ ցուցանէ . և ոչ միայն
աստուածապէս զամենեսեան ինքեամ
բըն կառավարէ . այլ և զընտանիս ա-
րարածոց սեպհականեալ խորհրդազ-
գածս առնէ . և տեսուչս , և հովիւս
ժողովրդեան նախակարգէ . որպէս եւ
տեսանի յարարածս ամենայն . նոյնպէս
կարգաւորաբար գլխաւորեալ զերկինս
երկնաւ . և զաշխարհս արեգակամբ և
զգալիս իմանալեալ . եւ զկենդանիս
գլխով իմն . ուր ամենայն զգայու-
թիւնքն են առ եղեալ . զի ամենե-
քեանքն անտեսուչս և հաւասարք ե-
րեւեսցին և անկարգ առանց խնամոց
եղեալ կարծեսցին . այլ զի ծայրագոյն
իմաստութիւն Աստուծոյ ՚ի նոսա ե-
րեւեսցին . և ՚ի գեղեցիկութենէ արա-
րածոյն ըստ նմին եւ արարչագործն
նոցա ծանիցի . ըստ Առաքելոց . թէ
աներեւոյթք նորա իսկզբանէ աշխար-
հիս արարածովք իմացեալ տեսանին
մշտնջենաւորութիւն և զօրութիւն և
Աստուածութիւն նորա :

Արդ իմաստուն ճարտարապետն
Աստուած զնոյն սահմանի սկզբնահայ-
րըն մեր ըստ նմանութեան ինքեան հը-
րաշակերտեալ ՚ի տեսչութիւն էիցս
նախակարգեաց . ըստ այնմ թէ զամե-
նայն ինչ հնազանդ արարեր ՚ի ներքոյ
նորա փառօք և պատուօք պսակեալ
կացուցեր ՚ի վերայ ամենայն ձեռա-
կերտաց քոց : Եւ նոյն տիպ և օրինակ
հովիւն տեսչութեամբ հնոյն Իս-
րայելի եւ առաջնորդութիւն երկրին
Աւետեաց գաւազանաւ ընձեռեաց
Մովսէսի ՚ի սաստ և ՚ի յամօթ Եգիպ-
տացոց . և ՚ի պարծանս հաւատացե-
լոց : Եւ ոչ միայն զպատամբեալն ՚ի
նոցանէ հրակիզեաց և կենդանւոյն ՚ի
դժոխս իջոյց . այլ եւ զԱհարոնեան
գաւազանն դարբեցոյց որպէս զի ցուց-
ցի իշխանութիւն ոչ յուստեք գող-
եթէ ոչ յԱստուծոյ . և որ ենն յԱս-

տուծոյ կարգեալ են . ըստ Առաքելոց .
եւ սքանչելատես մարգարէին Չաբա-
րիայ եցոյց զհրաշափառ խորհուրդ
իշխանութեան այսօրիկ կրկին ձիթեն-
եօքն . որք ընդ աջմէ . և ընդ ահեկէ
ոսկի զինիկ աշտանակին և Եօթնաբերան
ճրագոյն կային . որք յայտնապէս նկա-
րէին զխորհուրդ Առաջնորդոց սրբոց .
որք ՚ի հնումն և ՚ի նորումս պայծա-
ռագեղ կանանչափթթին եւ սաղար-
թախիտ պարարտութեամբ լուսաւս-
րեն զեկեղեցի սուրբ . ըստ որում նոյն
ինքն լուումն օրինաց եւ կատարումն
մարգարէից Տէրն մեր Յիսուս Քրիս-
տոս . ՚ի փրկական տնօրինութեան և
՚ի կենարար վարդապետութեան իւ-
րում զխորհուրդ իշխանութեանս այ-
սօրիկ ՚ի հօտս և ի հովիւս առակելով
զինքն հովիւ և զհաւատացեալս իւր
՚ի հօտս և յաշխարհս օրինակեալ հը-
րամայեաց թէ Ես եմ հովիւն քաջ
և թէ ոչխարքն իմ ձայնի իմում լուի-
ցեն . և զօտարի մի երթիցեն զհետ .
եւ լուիցեն զձայն օտարաց . Այլ
եւ ՚ի դէմս համադասունս առ ձե-
րագոյնն Պետրոս եռօպատիկ հարց-
մամբ զսիրոյն երրակի ուրացութեա-
նըն քաւելով զմեզս զերջանկագոյն
պետականութիւն իշխանութեան իւ-
րոյ յանձնեաց ասելով . Արածեմ
զգառինս իմ եւ զոչխարհս իմ : Եւ
այսու օրինակաւ զեան իմ բառնա-
լով ձկնորսօք եւ յիմարօքն աշխար-
հի . յամօթ արար զիմաստունսն եւ
զխորհրդականս ամենայն կացուցանե-
լով զԱռաքեալն՝ իշխանս և տեսուչս
ազգաց , և աղանց , լուսատու լինել տի-
եղերաց , և առաջնորդելով համայնից
արդարութեան ձանապարհաւ և ա-
ռաքինութեանց օրինակաւ ՚ի կեանսն
յաւիտենից : Քանզի որպէս ամենայն
արարածոց , և յամենայնի բանականս,
եւ քաղաքաւարութիւնս աշխարհի

կարգ են և սահման, և միանգամայն կարօտին առաջնորդութեան նախակարգելով ումք. որպէս ոչխարքն հովուին, եւ աշակերտքն վարդապետին, և ընտանիքն տանուտեառն, և ծառայքն տերանց, և զօրքն զօրավարին, և իշխեցեալքն իշխանին, և աշխարհ ինքնակալ թագաւորին :

Այսպէս և Տէր մեր Յիսուս Քրիստոս ոչ եթող զեկեղեցին իւր սուրբ առանց հովուաց եւ Առաջնորդաց անիննամ մնալ և անկարգ. այլ ամբողջոյ մարդարէիւք. սարսպեաց առաքելովք, սասկազարգ արար մարտիրոսօք. զուարճացոյց վարդապետական բանիւ ըստ Առաքելոյ, թէ զօրս եդ Աստուած յեկեղեցւոյ, այս են՝ նախ զԱռաքեալն, երկրորդ զՄարգարէս, երրորդ զՎարդապետս. եւ այս հրաման և իշխանութիւն ըստ կարգի հոգեւորական պետութեան ՚ի Տեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ, աւանդեալ սրբոյ Եկեղեցւոյ. մանաւանդ Հայաստանեաց, Տինա՛ և եկեղեցիք իմ՝ նորաստակ սուրբ Յովհաննէս Աւետարանիչ և սիրելի աշակերտ Տեառնձմերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ՚ի Թէքլիւտաղ մայրաքաղաքիդ կառուցեալ է բազում աշխատութեամբ և ՚ի հերուն հետէ տարփայի եւ փափաքէի վերանորոգման գեղեցկատես և պատուական ծովահայեաց սուրբ Եկեղեցւոյդ. վասն որոյ և պարգեւոյն բարեաց, Հոգին Սուրբ Աստուած ճշմարիտ առաջնորդեաց եւ ՚ի կատար հասոյց եւ զհոգեւոր փախաքն իմ ցոյց, և զխնդիրքն իմ բազմաժամանակեաց կատարեաց: Փառք բարերարին Աստուծոյ, զի իբրեւ արեգակ փայլի ՚ի մէջ աստեղաց. որք և բուն վարդապետաց օթեւան և ասպնջական գոյով զարգացեալ էք, հաստատուն կերակրօք, և ոչ կարօտացաք կաթին և առակաց կամ օրինաց:

Եւ ես վարժեցի զձեզ ըստ կարօղութեան ձերում հոգեւոր մշակութեամբ, ՚ի վայրի դալարւոյ բնակեցոցանելով եւ ՚ի ջուրս հանգստեան սնուցի զձեզ ըստ հրամանի Փրկչին Աւետարանական բանիւն. վասն զի ստուգիւ գիտեմ, զի լուեալ եմ ՚ի ձերոց ձերոց. վասն զի լուսահոգի Քրիկոյր վարդապետն որ էր նախկին Առաջնորդն ձեր քաղաքիդ այդմիկ, որ իսկապէս իբրև զճա՛ս պայծառ փայլէր յեկեղեցւոյդ ձերում. որում հոգւոյն Տէրն ողորմեացի, եւ զկնի ելից նորա յաշխարհէս թէպէտ և առ ժամանակեաց ինչ աւուրբք սուղ ինչ ազօտանալ թուեցաւ Եկեղեցւոյ ձերում ՚ի ձեռն ոմանց կեղծաւորեալ խաբեբայից որպէս զսորգացեալ Ամնացիան եւ զՄովսէսացիան, կրկին ողորմութեան Աստուծոյ նշոյլ ծագեաց ՚ի վերայ ձեր:

(Շարունակիչ:)

Ե Դ Ե Ս Ի Ա.

Թէպէտ ամենուրեք և ամեն Հայաբնակ գաւառաց և քաղաքաց մէջ Ազգային յառաջագիմութեան եւ լուսաւորութեան համար տեղի ունեցած շարժմանց լուրերն ամեն յառաջագիմասէր, ազգասէր և հայրենասէր Հայ սրտերու բերկրառիթ և մխիթարական են. սակայն բազդատմամբ տեղեաց՝ դրից եւ բնակչաց բարոյական և նիւթական վիճակին, աւելի մխիթարական եւ քաջալերիչ են Հայ սրտերումանաւանդ այն Հայաբնակ գաւառաց և քաղաքաց յառաջագիմական խլորտումներն, որք Աօլոյ խորերը, ամեն

հաղորդակցութենէ զուրկ . տգիտութեան , ազքատութեան և անքաղաքակիրթ բարբարոսաց բռնութեան ենթակայ լինելով՝ հազիւ իրենց ցաւերովը մորմարելու եւ բազմաքիրան աշխատութեամբ օրտպահիկ պարէննին ձեռք ձգելու ժամանակ ունին . մանաւանդ մի այսպիսի խռոնաշփոթ և տարտամ ժամանակի մէջ , ուր Տաճկաստանի ամեն կողմերն եւս անխիղճ բռնաւորներ ժամանակի ընթացքէն օգուտ քաղել կամենալով , իրենց բռնութեան և անգթութեան յուճը առաւել եւս ծանրացուցած են աւելի համարձակ և անգթօրէն հարստահարելով արդէն սղքատ և հազիւ ապրելու ձեռնահաս խեղճ հաստրակութիւնը :

Եղեսիա քաղաքն եւս , որ կ'իյնայ 'ի Միջագետս Ասորոց և երբեմն իբրեւ մայրաքաղաք Հայոց թագաւորութեան՝ բաւական համբաւ ունի պատմութեանց մէջ , թէեւ ունի բաւական Հայ բնակիչ . սակայն իւր դրկց և տեղւոյն հեռաւորութեան պատճառաւ վաճառականական գիւրութիւններէ և յառաջագիւր քաղաքաց հաղորդակցութիւններէ զուրկ լինելով՝ վերոյիշեալ գաւառաց նման բողբոջին զուրկ մնացած է ցարդ թէ՛ նիւթական և թէ՛ բարոյական յառաջագիւրութիւններէ , որոյ պատճառաւ Եղեսիաբնակ Հայն բողբոջին տգէտ և անհմուտ իւր կրօնի , իւր եկեղեցւոյ և իւր ազգութեան էութեան եւ յարգութեանը՝ գիւրագին որս դարձած էր պատական և բողբոջական ճարպիկ որսորդաց անյատակ ուռկանին . որոյ վրոյ մրցման և շահատակութեան ընդարձակ ասպարէզ բացուած էր Սրբոյն Պետրոսի փոխանորդին և Լուտերի անձնուէր սպասարկուաց մէջ զիրեար դերազանցելու և մի անհովիւ և տառապակիր

Տօտ խաղառսպուռ կաղտպտելու մտովն , որոյ առթիւ 1872ին դարձեալ առիթ ունեցեր ենք Սիժն ամսաթերթի միջոցաւ մեր ցաւակցութիւնը յայտնելու :

Ահաւասիկ մի այսպիսի թշուառ և բարբոջին անյոյս կացութեան մէջ գտնուող ժողովրդոց երբ յառաջագիւր մական և լուսաւորութեան շարժումն տեղի կ'ունենայ , արդարեւ աւելի ուրախառիթ է եւ միւրթարական քան այնպիսի տեղեաց յառաջագիւրական մեծամեծ ձեռնարկութիւններն , որոց դիրքն ու վիճակը կը ներէ իրենց աւելի մեծ և օգտակար և հիմնաւոր գործառնութեանց ձեռնարկելու . ինչպէս են Կ . Պօլայ . Զմիւռնիոյ և այլ այսպիսի Հայաբնակ քաղաքաց վիճակներն :

Եղեսիոյ մեր Պ . թղթակցէն ստացանք այս անգամ մի թերթ Ազգային լրագիր Զեդէ-Հայրենաց վերնագրով . որոյ հրատարակութիւնը կը թուի թէ 76 Սեպտեմբեր ամսոյ վերջն սկսած է . քանզի յիշեալ թերթն կիսամսեայ է և մեր ձեռքն անցածը ութերորդ թիւն է 77 . Յունվար 15 թուականաւ . սոյն թերթն որ ձեռագիր է չորս փորրաղիր երեսէ կը բաղկանայ՝ որոյ պարունակութիւնն է ազգային դպրոցական հանդէսներու նկարագրութիւններ , Ազգային յառաջագիւրութեան և լուսաւորութեան վերաբերեալ սրտաշարժ յորդորակներ եւ ճառախօսութիւններ . երբեմն եւս տեղական նշանաւոր դէպքեր և հանելուկներ . թերթի խմբագրութեան տեղին է Պ . Յակոբ Արեւեան բարեջան վարժապետի վարժարանը և խմբագիրն է Պ . Արամ Յ . Բրուտեան . զոր թէեւ ճանաչելու պատիւը չունիմք , սակայն իբրեւ Ազգի յառաջագիւրութեան և դարգացման նախանձախնդիր և իւր Հայրենաց ու Հայրենակցաց լուսաւորու

Թեան փափարող բարեկիր պատանի՝ հոգևով սիրելով զնա, կը շնորհաւորեմք իւր յայս բարենպատակ ձեռնարկը իրեն կարողութիւն և իմաստութիւն սոյն Ազգասիրական բայց զԲժուարին ձեռնարկին մէջ և իւր նորին ծայ Թերթին յարատեւութիւն եւ զարգացումն բարեմաղթելով :

Յիշեալ Թերթին հետ կայր նաեւ մի յաւելուած Յունվար 1 ամսաթիւ որոյ պարունակութենէն կ'իմացուի որ Եգեսիոյ մէջ սոյն տարւոյ Յունվար ամսոյ մէկին՝ մի Ազգային ընկերութիւն կազմուած է յիշեալ բարեջան Պ. Յ. Արեւեանի ջանիւք. որոյ նպատակն է Ազգային ժողովրդական թանգարան մը հաստատել Եգեսիոյ մէջ, որն որ Ազգային ընթերցարանի եւս կերպարանք ունենալով անոր եւս պիտի ծառայէ առ ՚ի չգոյէ առանձինն ընթերցարանի, սոյն ընկերութեան անդամակցող անհատներն պիտի վճարեն ըստ կարողութեան մի շաբաթական տուրք, յորոյ գոյացած գումարով հետզհետէ գրեանք բերել պիտի տան ըստ յարմարութեան իրենց պիտայից : Մենք սոյն բարենպատակ ընկերութեան հաստատութիւն, յարատեւութիւն եւ յառաջադիմութիւն մաղթելով՝ պարտք կը համարինք նաև մեր շնորհակալութիւնը մատուցանել այս առթիւ Արեւեան Պ. Յակոբին, որ ազգասիրական ազնիւ զգացմամբ սոյն օգտակար խորհուրդն երկնած և գովելի եռանդով աշխատելով յաջողած է սոյն ընկերութիւնը կազմել, որ եթէ նախորդ ընկերութեանց բազմին հանդիպելու տարաբաղդութիւնը չունենայ, սիրով միութեամբ եւ յարատեւ աշխատութեամբ կրնայ Եգեսիոյ բարերարն հանրիսանալ, որոյ փառաց Պ. Յ. Արեւեանն եւս մասնակից է իրաւամբ իւր գովելի եւ

եռանդուն աշխատութեան առթիւ. ուստի մեր կողմէն յատուկ կը խորհուրուի Պ. Յ. Արեւեանէն որ մեծ հոգեւ ուշադրութիւն դարձնէ իւր սոյն բարենպատակ նոր ձեռնարկին. որպէս զի յաջողի արգեամբ օգտակար ընել զայն Ազգին, որուն համար ամբողջ Եգեսիաբնակ Հայոց հետ մենք եւս մեր սրտի անկեղծ շնորհակալութիւնը հրապարակաւ իրեն նուիրելու պատրաստ եմք :

Յիշեալ բարենպատակ ընկերութեան վրայ այսքան ծանօթութիւն բաւական համարելով՝ հոս կը զնեմք նորա կանոնագրութիւնը՝ ՚ի ծանօթութիւն :

Կանոնագրութիւն ընկերութեան
Թանգարանի :

Յօդուած. Ա. Ամէն ընկեր պարտաւոր է առ նուազն 10 փարայ շաբաթական վճարել. վճարումը գրքով կամ մէկ օրինակ լրագրով ալ կրնայ կատարուիլ, միայն թէ գործադիր ժողովը կարեւոր դատէ տրուած գիրքը : Ընկերութիւնը կը հրաժարեցնէ այն անդամը, որ եօթը շաբաթ անվճար կ'անցնէ իւր բաժանորդագիրը :

Բ. Ընդհանուր բաժանորդք իրենց միջէն կ'ընտրեն մի Ատենապետ և մի Ատենադպիր : Ատենապետը կրնայ վարժարանիս պաշտօնեայներէն եւս լինիլ, որ միայն ՚ի հարկին ընդհանուր ժողով գումարելու պաշտօն պիտի ունենայ :

Գ. Նոյնպէս ընդհանուր բաժանորդք պիտի ընտրեն իրենց միջէն մի գործադիր ժողով որ պիտի բաղկանայ մի Ատենապետէ, Ատենադպրէ, Գանձապետէ և մի Դրամահաւաքէ որոց պիտի միանայ նաև ընդհանուր ժողովը Ատենապետն :

Գ. Ամեն ընկեր՝ Գրատարհին ստու
բադրու թիւն տալով՝ կրնայ ստանալ
այն գիրքը զոր կարգալ կ'ուզէ՝ աւուր
պայմանաւ . եթէ գրքին վնաս մը պատ-
ճառէ՝ գինը վճարել կը պարտաւորի :
Բաժանորդ չեղող անձ մը վկայուսա-
նու թեանց համար օրը 10 փարայ տեա-
րակի մը վճարելու պայմանաւ կրնայ
ստանալ . այն պայմանաւ որ վնասած
գրքին ստակն ալ վճարէ :

Ե. Երբ ընկերութիւնը գիրք բն-
գունի իբրեւ նուէր , մի մաքուր ցու-
ցակի մէջ կ'արձանագրէ նուիրատուի
և գրքին անունը :

Զ. Գործադիր ժողովը պարտաւոր
է չորս ամիսը անգամ մը հաշիւ տալ
ընդհանուր բաժանորդաց ՚ի վարժա-
րանի , ուր է թանգարանն :

Է. Գործադիր ժողովն երկու տա-
րի պաշտօն կը վարէ և այն կանոնա-
գիրն մինչեւ երկու տարի գործադրե-
լի է անխափօխ :

Յանչուսած ՚ի կանոնագիրն :

Ա. Բաժանորդներէն հաւաքեալ
դրամներն տոկոսով չը տրուին . այդ
միշտ դոյացած գումարով գիրք առ-
նուր կամ բերել տրուի :

Բ. Վարձով կարգացուած գրեանց
արդիւնքը՝ թանգարանի , ընկերու-
թեան սոմարի և այլն ծախուց պիտի
յատկանայ :

Գ. Ընկերութեան շրջանը երբ լը-
րանայ և ընկերութիւնը ցրուիլ ուզէ ,
այն առեն ազբատ տղայոց ընծայ ե-
ղած գիրքերն ընկերութեան հաշուէն
պիտի ղեղուին և զանազան անձերէ
թանգարանի նուէր եղած գրեանք
դպրոցին պիտի յատկանան . միայն բա-
ժանորդաց ստակովն առնուած գրքե-
րէն իւրաքանչիւրի վճարած ստակին

չափ գիրք պիտի տրուի , որոց գներն
արգէն յայտնի են :

1877 Յունիս 1 Խմբագրեաց
յետիւտ Ե. Վարժ. Արեւան :

Արգէն մի համաշխարհական ճըջ
մարտութիւն է , որ բարոյական եւ
մասուր զօրութիւնը շատ բարձր և
գեր ՚ի վեր է նիւթական զօրութենէն .
որոյ վրայ աշխարհի սկիզբէն մինչեւ
ցայսօր միշտ կանգնած է իւր յաղթա-
նակը բարոյական զօրութիւնն . մէկդի
թողլով այլազան բազմաթիւ հզօր և
աշխարհաստան ազգաց այն անհեր-
քելի ճշմարտութենէն կրած դառն
փորձերն , միայն մեր Ազգի անցեալն ու
ներկայն եթէ աչքի առջեւ բերելու
լինիմք և անցելոյն ու ներկային այս
մեծ տարբերութեան պատճառները
ուշագրութեամբ քննելու լինիմք , կր-
նամք պարզապէս տեսնել որ նոյն ճըջ
մարտութեան դառն փորձը մեր Ազ-
գին եւս կրած է շատ մեծ վնասներով-
քանիղի Հայ Ազգն որ երբեմն իւր թա-
գաւորական հարստութեամբ եւ ղե-
նուորական զօրութեամբ անցելոյն քա-
ղաքականութեան մէջ բաւական նշա-
նաւոր տեղ գրաւած էր երբեմն Աստ-
րեստանի , երբեմն Հռովմէական եւ
երբեմն Պարսկական աշխարհաստան
և գոռ բանակներուն իսկ դիմագրա-
ւելով իւր նիւթական կամ ղինուորա-
կան զօրութեան մեծութեամբը , այ-
սօր մի այնպիսի անկեալ և սկար կա-
ցութեան մէջ կը գտնուի , որ ՚ի շա-
րքս ազգութեանց բնաւ նշանակու-
թիւն չունի և այս դառն վիճակէն ա-
զատուելու համար ուրիշ ամենեւին
հնար չը կայ , բայց ՚ի իւր աշխատու-
թենէն եւ ժամանակի պահանջմանց
հետեւելէն , հետզհետէ իւր ներ-
քին կեանքը , բարոյական զօրութիւնը

կողմերից Զանքէն, եւ այս ուրիշ բանով չը լինիր, բայց եթէ Ազգային բարեկարգ վարժարաններու եւ այլ բարոյական օգտակար կրթարաններու հաստատութեամբ:

Գեռ եւս մեր խօսքը չը վերջացուցած կը փութամք նստել նուիրել մեր շնորհակալութիւնը Կոստանդնուպօլսոյ Արարատեան աղգասէր ընկերութեան, որ գաւառացի աղքատ եւ անձեռնհաս Ազգայնոց լուսաւորութեան և յուսաշարժման ձեռնուտու լինելու գովելի եռանդով, գրքով եւ վարժապետով կ'օգնէ նոցա կարտութեանը, որոյ ուշադրութենէն յուսամք թէ չը վրիպիր Եգիպտոս նորակալմ ընկերութիւնն եւս, որն որ որքան իւր սրտի զգացմամբ նոյնչափ եւս իւր նիւթական վիճակի անձկութեան պատճառաւ արժանի է համակրութեան և օգնութեան, որուն զօրութիւն յարատեւութիւն և հաստատութիւն մաղթելով կը վերջացնեմք մեր խօսքը:

Գ. Ս. Շահանջան:

ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ

ՄՈՒՈՐԱԿՆԵՐ

Արեգական, լուսոյ և ջերմութեան այս անհուն վստարանին բոլորտիրը, տարբեր հեռաւորութեամբք եւ ժամանակի տարբեր պարբերական շրջաններով կը դառնան շատ մը երկրորդական աստղեր, որոցմէ է և մեր երկիրը: Այս մարմինները մերթ առանձինն, և մերթ ընկերացեալ խումբերով այնչափ տարբեր աշխարհներ կը ձեւացնեն,

որ կ'արժէ նոցա տարածութիւններն, հեռաւորութիւնները, շարժումները, ձեւը, յորինուածը և բնական կազմութիւնը մասնաւոր ուսման մը, կամ քննութեան մը նիւթ ընել: Ուստի արեգական վերայ, որ մեր դրութեան կեդրոնն է, և մեր կենաց ու կենդանութեան գլխաւոր պատճառը, ըստ բաւականին խօսելէն յետոյ, կը մնայ մեզ սցծմ խօսիլ մոլորակաց վերայ:

Գիտողութեան հաւաքած այն բազմադիմի երեւոյթները, որոց թէատրոնը այս աշխարհներն են, անդադար տեղի ունենալով մեր աչաց առջեւ, ոչ միայն մեզ պիտի ծանօթացնեն ամբողջ դրութեան մեքենականութիւն, այլ և ձեռնուտու պիտի ըլլան մեզ ըստ կարելոյն թափանցել այս մարմնոց իւրաքանչիւրին յատուկ գործարանաւորութեան մանրամասնութեանց:

Երբ զօրաւոր հեռադէտներով դիտեմք, մոլորակաց ձեւերէն, անոնց վերայ դիպած պատահարներէն և բըծերէն անպատճառ պիտի հետեւցունեմք, թէ մոլորակը կը դառնան իրենց վերայ. ոչ միայն այսչափ, այլ նաեւ պիտի կարողանամք մինչեւ անգամ որոշել անոնց մակերեւութին վերայ տրււթեան և գիշերոյ տեւողութիւնը: Ոլորտներու ձեւը և տարածութիւնները, և թաւալմանց տեւողութիւնները պիտի տան մեզ ճիշդ տեղեկութիւններ իւրաքանչիւր մոլորակի տարւոյն վերայ, եղանակաց փոփոխութեանց վերայ, նոցա պարբերական շրջանաց եւ անհաւասար տեւողութեանց վերայ: Կլիմայի փոփոխութիւններէն ալ մասամբ պիտի իմանամք հակման այն աստիճանը, զոր ունի իւրաքանչիւր մոլորակի թաւալման աղեղը այն մակարթակին վերայ, որոյ մէջ մոլորակը կը դառնայ արեգական բոլորախբը:

Արբանեկաց գոյութիւնն եւս, որոնք պարբերաբար կը դառնան շատ մը գլխաւոր մոլորակաց շուրջը, սչ նուազ օգտակար է այն բաղմագիծի երեւոյթներով, զոր այս երկրորդական մարմիններէն իւրաքանչիւրն յառաջ կը բերէ անվրէպ իւր մոլորակի մակերեւութին վերայ. երբեմն կը լուսաւորեն մոլորակի գիշերները իրենց լուսաւորեալ մասերու անդրադարձութեամբ. երբեմն խաւարումներ կը պատճառեն, և այս երեւոյթներն այն ստեն տեղի կ'ունենան, երբ լուսաւորեալ մարմնայն և լուսոյ աղբիւրին մէջ տեղը ընդդիմահար մարմին մը կը գայ. և վերջսպէս երբեմն ալ ծովախաղացներու երեւոյթներն կը ծնանին, որոց պատճառն է արբանեկաց զանգուածոց ձգողութիւնը, որ մոլորակի մակերեւոյթին վերայ եղած հեղուկային խաւերուն վերայ ներգործելով՝ ծովախաղացները կը պատճառէ:

Արեգակնային աշխարհի մէջ մեր ընելիք ճանապարհորդութեան ատեն պիտի հանդիպիմք մեր երկրին և իւր արբանեկին: Նոցա աստղագիտական երեւոյթներու մանրամասն քննութիւնը, ինչպէս յետոյ պիտի տեսնեմք, սչ սակաւ պիտի նպաստեն մեզ որոշել տարբեր մոլորակաց համաբնոյթ երեւոյթներու նմանութիւնները և տարբերութիւնները:

Արեգակէն մեկնելով՝ յաջորդաբար պիտի այցելեմք նորա շուրջը դարձող բոլոր մարմնոց, հետեւելով ինչպէս որ բնական է, իրենց հեռաւորութեան կարգին: Բայց յառաջքան սկսելն այս երկար ճանապարհորդութիւնը, յառաջքան ուսանելն այն այլադան երեւոյթներն, որք կը տարբերեն մոլորակները իրարմէ, կարեւոր է ունենալ պարզ և ճիշդ գաղափար մի այն յտուկութեանց վերայ, որք հասարակ են

մի և նոյն կարգի աստեղաց և մանուշանդ այն երկու շարժմանց, որոց են թակայ են. այն է տարեկան շարժման, զոր մոլորակները արեգական շուրջը կրնեն, և օրական շարժման, որով իւրաքանչիւր աստղ իւր առանցից միոյն վերայ կը դառնայ:

Ամեն որ գիտէ, որ երկիրը գրեթէ գունտ մի է, և իւր տրամագծից միոյն վերայ մի օրինակ արագութեամբ կը դառնայ արեւմուտքէն դէպ յարեւելս գրեթէ քսան և չորս ժամէն: Երկրի այս շարժման ասպացոյց է աստղագարդ կամարին հակառակ ուղղութեամբ ըրած երեւութական շարժումը, կամ որ նոյն է, արեգական, լուսնոյ և բոլոր աստեղաց էլքն ու մուտքը: Արեգակնային բծերու քննութիւնը ևս արդէն ցուցուց, որ արեգակն ալ ունի հողովական շարժումն անխոփոխ ուղղութեամբ առանցքի մը բոլորովքը:

Պարզ տեսութեամբ մոլորակային դրութեան միւս մարմիններն կերեւին մեզ իբրեւ աստղեր առաւել կամ նըւազ փոյլուն. բայց հեռագիտական տեսութեամբ ասոնցմէ գլխաւորները կ'երեւին գրեթէ բոլորչի սիււառակներու ձեւով, որոց մակերեւոյթներուն վերայ կը տեսնուին նոյնպէս շարժուն բծեր, որք մոլորակաց գնաածեւութիւնը և հողովական շարժումը կ'ապացուցանեն. այս կարգէն են Փայլածուն, Արուսեակը, Հրաար, Լուսնթագը և Երեւակը: Իսկ միւս մոլորակաց օրական շարժումները մինչեւ ցարդ անկարելի եղած է հաստատել, ոմանց փոքրիկութեան և ոմանց անհուն հեռաւորութեան պատճառաւ. բայց կասկածելի չէ անոնց այս շարժումը. վասն զի ըստ օրինաց երկնային մեքենակութեան բոլոր մոլորակները այս վերաբերութեամբ համանմանութիւն մի ունին, ինչպէս և արբանեակները:

Մոլորակները այս շարժումէն զատ, ինչպէս ըսինք, ունին նաեւ երկրորդ շարժում մի, որով արեգական բոլոր ակբը կը գառնան Գժելով կոր շրջան մը : Արեգակը այս ձուածեւ շրջանակին կեդրոնին վերայ չէ, այլ կեդրոնէն հաւասար հեռաւորութեամբ մի առանցքին վերայ մտածուած երկու կէտ'րուն, որք Վարան կ'ըսուին, միոյն վերայ, որով արեգակը բոլոր մոլորակաց հասարակ կեդրոնն է : Արբանեակներն եւս իրենց մոլորակներու շուրջը կը գառնան :

Մոլորակաց վերայ այսչափ ընդհանուր կերպով խօսելէն յետոյ սկսինք անոնց իւրաքանչիւրին մանրամասնութեանց :

ՓՍՅԼԱԾՈՒ ☽

Այս մոլորակի նկարագրութեան մէջ նախ՝ պիտի նշանակեմք պարզ աչքով տեսնուած երեւոյթները, ապա դիտակով նայուած ժամանակ ընծայած տեսքերը և վերջը իւր բնական կազմութեան վերաբերեալ աստղագիտաց կարծիքները : Երկինքը պարզ, և հորիզոնը նուազ շոգիով յագեալ եղած ատեն, երբեմն երեկոյնները՝ արեգական մարը մտնելէն յետոյ աստղ մի կը տեսնուի, որ իւր վառ վառն փայլունութեամբ վերջապետոյ կարմրագոյն լոյսէն կ'որոշուի : Իսկզբան արեւմտեան հորիզոնին վերայ իւր երեւութական բարձրութիւնը, կամ հեռաւորութիւնը շատ նուազ է. հետզհետէ ամեն օր կ'առաւելու, բայց երբեք երկինց կիսաշրջանակի մը վեցերորդ մասը չանցնիր. այս աստղն է Փայլածուն :

Պարզ երեկոյններ շարունակ դիտելով կը տեսնեմք, որ իւր ծայրագոյն

հեռաւորութեան հասնելէն յետոյ՝ հետզհետէ արեգական կը մտննայ և անոր շացուցիչ պայծառութեան տակ կ'աներեւութանայ և մի և նոյն ատեն անոր հետ մարը կը մտնէ : Մի քանի օրէն յետոյ առաւօտները, արեւու ծագումէն առաջ դարձեալ կ'երեւի և օր աւուր վերայ աւելի կանուխ կ'ելլէ առաւելական բարձրութեամբ, որոյ ծայրագոյն բարձրութիւնը հորիզոնին վերայ ընդ արեւելք ճիշդ և ճիշդ կը հաւասարի արեւմտեան կողմն ունեցած մեծագոյն բարձրութեան : Այնուհետեւ դարձեալ տակաւ առ տակաւ արեգական կը մտննայ և անոր լուսոյն հետ խառնուելով՝ աներեւոյթ կ'ըլլայ :

Հիները, որ աշխարհի բուն դրութիւնը չէին ճանաչեր, խաբուելով Փայլածուի կրկնակի երեւնալէն, որ մերթ արեգական մտնելէն յետոյ եւ մերթ ծագումէն առաջ կը տեսնուէր, կը կարծէին թէ երկու տարբեր աստղեր են, ուստի և տարբեր անուններ կը տային. մին՝ Ապոլոն կը կոչէին, այսինքն Աստուած տունջեան եւ լուսոյ, եւ միւսն՝ Փայլածու՝ Աստուած աւազակաց : Բայց դիտողները այս պատրանքը վերջացուցին նկատելով որ այս կրկին աստղերէն մին միայն տեսանելի է մի և նոյն ատեն, և թէ միոյն աներեւութանալը՝ միուսոյն երեւման գրեթէ կը համապատասխանէ. այս պարագաներէն հետեւցուցին անոնց նոյն բլալը :

Փայլածուի այս կրկին ծածանմամբ (oscillation), մերթ յարեւմուտս եւ մերթ յարեւելքս արեգական, ըրած երեւութական շարժումը շատ պարզ կերպով կը բացատրուի եթէ անոր տարեկան շարժումը երկրի տարեկան շարժման հետ բաղդատեմք : Երբ Փայլածուն երկրի վերաբերու-

Թեամբ արեգական հակադիր լինի , կ'ըսուի թէ իւր վերին յօդակոյն-նիւն մէջ է . այս միջոցին արեգակէն ծածկուած լինելով՝ մեզ անտեսանելի է : Իւր յատուկ շարժմամբ այս կէտէն մեկնելով կ'անցնի արեգական արեւելեան կողմը և ազատուելով նորա լուսաւոր ճառագայթներէն կրակի երեւիլ . այնուհետեւ , ինչպէս վերն ըսինք , այնպէս կը թուի , որ արեգակէն կը հեռանայ : Հասնելով երկնակամարին վերայ իւր ծայրագոյն բարձրութեան այնպէս կը թուի , որ իւր շարժումը կը դադրի . այս կէտը կ'ըսուի ճայրագոյն կեռասորոյնիւն : Գարձեալ մեկնելով այս կէտէն կը կորէ իւր ոլորտին այն մասը որ երկրի և արեգական մէջ տեղն է . հետզհետէ կուգայ այն ուղղութեան վերայ , որ երկրի , Փայլածուին և արեգական կեդրոնները կը միացնէ . այս տեղ վերստին անտեսանելի կ'ըլլայ , և կ'ըսուի ներքին յօդակոյն-նիւն : Ներքին յօդակցութենէն ելլելով՝ նորէն կամաց կամաց կը հեռանայ արեգակէն . ծայրագոյն հեռաւորութեան և վերին յօդակցութեան երեւոյթներուն համանման երեւոյթները կը կրկնուին . եւ այսպէս Փայլածուն կը կատարէ իւր շրջանը 88 օրէն . կամ աւելի ճիշդ կերպով 87 օր , 23 ժամ , 15 վայր . և 46 երկվայրկենէն . յորմէ կը տեսնուի , որ նորա տարին մեր տարւոյն մէկ չորրորդէն քիչ մը աւելի է : Այսչափ ժամանակի մէջ մոլորակին գծած ոլորտը համեմատութեամբ ուրիշ մոլորակաց ոլորտներուն աւելի երկայն ձուլածեւ մի է . այս պատճառաւ շարժման վառարանէն մոլորակին հեռաւորութիւններն շատ կը փոփոխին :

Երկրի արեգակէն ունեցած հեռաւորութիւնը միութիւն սեպտեմբր Փայլածուի մեծագոյն , միջին և փոքրագոյն հեռաւորութիւնները կ'ըլլան ,

հեռաւորութիւն մեծագոյն 0.46669
 " միջին 0.38710
 " փոքրագոյն 0.30750

Այս թիւերը հազարամեղրի վերածելով կ'ըլլան :

հեռաւորութիւն մեծագոյն 69.000 000
 " միջին 57.000 000
 " փոքրագոյն 45.000.000

Կը հետեւի ասանցմէ , որ Փայլածուի ոլորտին երկայնութիւնն է , 356.000.000 հազարամեղր : Արդ որովհետեւ մոլորակը 356.000.000 հազարամեղր երկայնութիւնը 88 օրէն կը քալէ . ուրեմն իւր օրական արագութիւնըն է 4.050.000 հազարամեղր , կամ մէկ երկվայրկենական արագութիւնը 47 հազարամեղր : Փայլածուն ընթացքը ամեն մոլորակաց ընթացքէն արագ է . իսկ երկրի արագութեան գրեթէ մէկ ու կէս անգամն է :

Եթէ փոխանակ պտորդ աչքով դիտելու՝ խաչարացոյց դիտակով մը նայիմք , միշտ մի և նոյն ձևով շէնք տեսներ . այլ լուսնոյ նման լուսներեւոյթներով կ'երևի : Այս երեւութիւն պատճառը շատ պարզ է . Փայլածուն ընդգիմահար և գնտաձեւ մարմին մի է , իւր լոյսը արեգակէն կրնդունի և անդրագործմամբ է , որ մեք լուսաւոր կը տեսնեմք : Իւր տարեկան ընթացքին մէջ լուսաւորեալ կիսագունաւը միշտ դէպ 'ի շարժման կեդրոնը դարձած կ'ըլլայ . ուստի երկրէն դիտող մը նորա սիւլաւառակը յաջորդական դրից մէջ պիտի տեսնէ առաւել կամ նուազ մասամբ լուսաւորուած , ինչպէս լուսնոյ սիւլաւառակը կ'երեւի իւր ամսական ընթացից մէջ : Ձեւոյն պէս երեւութական տրամագիծն ալ փոփոխական է . մերթ մեծ և մերթ փոքր կ'երևի . ասիկայ եւս բնական հետեւութիւն մի է մոլորակին երկրէն ունեցած փոփոխ հեռաւորութեանց : Երբ

վերին յօդակցութեան մէջ ըլլայ, այն ատեն երեւութական տրամագիծը աւանափոքը կ'ըլլայ. իսկ ընդհակառակն ներքին յօդակցութեան մէջ՝ ամենամեծ կ'ըլլայ:

Աստղագիտաց համար Փայլածուի ոչ միայն առերեւոյթ, այլ իրական տարածութիւնները գտնելը շատ դիւրին է, քանի որ նորա երկրէն ունեցած հեռաւորութիւնները ծանօթ են: Ասոր համար բաւական է միայն, չափել նորա երեւութական տրամագիծը, կամ այն անկիւնը, չորոյ տակ կը տեսնուի տրամագիծը մոլորակի սրոշեւլ մէկ դրոյ մէջ. բայց այս միջոցն ալ բաւական փափուկ և դժուարին է զանազան պատճառներով, ինչպէս են լուսնեբեւութից յտակութեան պակասութիւնը, իւր վառվառն լոյսը և այն շողացումը (1) (irradiation) որ մոլորակի լուսնի հետեւութիւնն է: Աստղագիտական այս կարեւոր հաշւոյն համար ամենայնպէս միջոց համարած են աստղագէտք մոլորակի արեգական առջեւէն անցնելու միջոցը:

Այս երեւոյթը մոլորակի իւրաքանչիւր ներքին յօդակցութեան պիտի պատահէր, եթէ իւր ոլորտին մակարձակը երկրի ոլորտի մակարձակին հետ ճիշդ եւ ճիշդ պատշաճէր. մինչդեռ 7⁰ հակումն ունին. Այս պատճառաւ Փայլածուն երբեմն արեգական սկաւառակի վերին և երբեմն ստորին կողմէն կ'անցնի: Սակայն երբեմն ալ իւր հանգստանալուն (2) միայն վերայ գալով,

արեգական սկաւառակին վերայ կ'երեւի կրոր և սեաւ. բժի մը պէս, որ մի քանի ժամ կը տեւէ (1):

Թերեւս կարելի ըլլար կարծել, թէ Փայլածուի անցքին ատեն արեգակուն սկաւառակին վերայ ձեւացուցած միջովն բիծը՝ արեգակնային բծերու երեւոյթ մի է. բայց մոլորակին բոլորչի ձեւը, իւր միօրինակ շարժումը և նոյն իսկ անցից տեւողութիւնը այնպիսի ուրոշ հանգամանքներ են, որ բոլորովին կը ցրտեն այդ կասկածը. ասոնցմէ զատ աստղին միջին սկաւառակը բծերու կուտէն շատ սեաւ է: Այս կէտին վերայ բոլոր դիտողները կը համաձայնին և կը հաստատեն, ինչ որ Պէր և Մապէր 1832 թ Մայիս ամսոյ անցքին ատեն ըսին. «Երբ Փայլածուն արեգակնային բժի մը կը մտնենար, բիծը կ'երեւէր մոլորակին քով նուրբ գորշ գունով մի, մինչդեռ մոլորակը բոլորովին միջին գոյն մի ունէր»:

Այս անցից ատեն կը չափեն աստղագէտք Փայլածուի երեւութական

(1) Փայլածուի անցքը առաջին անգամ դիտող ֆորիդը մէջ Գասնէնայ 1651 ին ըստ ըզից և աշտարակութեան Քերէրի: Արովիտեւ Քերէր կանխաւ խօսած էր այս անցքի մասին և հրատարակած էր Գասնէնայի դիտողութեան նախնիքաց տարին, յորում մեռաւ Քերէր: Յետոյ Հալէյ և Տալանդեր նոյն ձեռք առին Քերէրի հաշիւները. և վերջէն նոյն իսկ մոլորակի անցից վերագարծի պարբերութիւններն նշանակեց: Այս երեւոյթները կը պատահին Մայիս և Նոյեմբեր ամսոց մէջ. որովհետեւ այս միջոցներուն մոլորակը իւր հանգստանալուն միայն վերայ կը գտնուի: Ներկայ դարու մէջ 9 անցք դիտած են. երկուքը 1852 և 1845 տարիներու Մայիս ամսոյն տեղեւ ունեցած են իսկ եօթը՝ 1802, 1815, 1822, 1855, 1848, 1861 և 1868 տարիներու Նոյեմբեր ամիսներուն մէջ: Դեռ եւս մինչեւ գարուս վերջը 4 անցք ևս պիտի պատահին. երկուքը 1878 և 1891 թ Մայիս ամսոյն մէջ, իսկ միւսներն 1881 և 1894 թ Նոյեմբեր ամսոյն մէջ: Այս անցից տեւողութիւնը շատ փոփոխական է. ամենաերկայնը մինչեւ 8 ժամ կը տեւէ:

(1) Շողացումը այն երեւոյթն է, որով ձերմակ, կամ սաստիկ վառվառն գոյն ունեցող առարկաներն միջին ենթակայի մը վերայ կ'երեւին աւելի մեծ, քան որ են: Փոխադարձը կը պատահի սեւ մարմնոյ մը, որ գրուած ըլլայ ձերմակ ենթակայի վերայ:

(2) Հանգստանալու այն երկու կէտերը, որով զէրար կը կարեն Փայլածուի և երկրի ոլորտները:

տարածութիւններն մանրագիտական գործիներով. որովհետեւ սորա շոգացումը կը խտփաննեն : Այս եղանակաւ երեւելին Պէստէլ գամ է մոլորակին տրամագիծը 6", 7 երկրէն ունեցած միջին հեռաւորութեան համեմատութեամբ . հեռակէտին վերայ այս տրամագիծը կըլայ 4", 6. իսկ մերձակէտին վերայ 12". գրեթէ առաջինն եռապատիկը : Այս թիւերուն միջոցաւ կատարուած հաշիւներով գտնուած է, որ Փայլածուի տրամագիծը երկրի տրամագիծին 376 հազարորդն է . կամ 4800 հազարամեղր . շրջապատը՝ գրեթէ 15000 հազարա . մակերեւոյթը՝ երկրի մակերեւոյթէն եօթն անգամ նուազ . իսկ ծաւալը 18 կամ 19 անգամ փոքր երկրի ծաւալէն :

Թէեւ փայլածուի զանազան տրամագիծներուն մէջ դրական տարբերութիւն մի որոշել կարելի չէ եղած . բայց մի քանի գիտողներ հաստատած են, որ նորա ձեւը կանոնաւորապէս գնտական չէ . այլ երկրի և ուրիշ մոլորակաց ձեւերուն պէս ձուակերպ, կամ ճնշեալ է : Մոլորակի արտաքին երեւոյթներուն վերայ այսքանը բաւական համարելով՝ յաջորդով պիտի խօսիմք նորա բնական կազմութեան մասին :

(Շարունակելիք :)



MUSEUM

(Շարունակութիւն, տես թիւ 8. 1876.)

Օսմանեան կայսր Սուլթան Մահմուտ Բ. որքան որ այս տարի բովանդակ Ռամիի ագարակը ժամանակ ան

ցուց, այլ Սեաւ ծովու նեղուցն ամբողջեւ ստիպողական հարկը բռնագատեց զինքն կայսերական գնդաւձու փորի ծովեզերքը փոխադրել, այն է Պոզուք իշի . վասն որոյ Զիլֆաթէ ամայ 8ին անտի մեկնելով կայսերական շքով իւր հեա ունելով նուիրական գրօշք Թարապիայի կողմը անցաւ, և Խոսրով փաշայի ծովեզերեայ ապարանքը իջեւանեցաւ : Ռուսը Սեաւ ծովուն եղերաց և մանաւանդ Օսմանեան պետութեան սահմանակից Շիլէի և այլ տեղեաց վերայ բռնանալով մեծամեծ վընասներ կուտային, մինչ զի համարձակեցան Պէստէրի և Քիլիի ծովեզերքը շինուած կայսերական քորվէթը հարիւր պրեւ : Վասն որոյ օգնութեամբ Արարչին կայսերական նաւախումբը Զիլֆաթէ ամայ 16ին չորեքշաբթի օրը առագաստները պարզելով լի հողմով դէպ ՚ի Սեաւ ծովը նաւեց գնաց :

Ի սմին ժամանակի Պարսից տէրութեան դեսպանը ժամանեց ՚ի Կ. Պոլիս. և Բ. Դուռը երթալով դաշնագիր լինել առաջարկեց ընդ Օսմանեան Պետութեան, և վրէժինդիր լինիլ հասարակաց թշնամոյն, և որոշում եղաւ անդ միշտ միաբան և դաշնակից մնալ ընդ միմեանս թէ՛ ՚ի պատերազմի եւ թէ՛ ՚ի խաղաղութեան, և այս դաշինքը Պարսից ատեանը հաստատուեւ համար, Բ. Դունէն Թիպի էֆէնտին դեսպան զրկուեցաւ ՚ի Պարսկաստան :

Յաղթութեան շուր կայսերական բանակէն, Ռուսաց ֆրգաթոնին բռնուիլն, Իսլամ զօրաց ցիրուցան փախուստն, Ռահիլայ արանին առումն, Անգղիոյ եւ Գաղղիոյ դեսպանաց գայտաւոր :

Մեծ Եպարքոսն բազմութեամբ զօրաց ձամբայ ելաւ կայսերական բանակին կողմերը գտնուած Ռուս զօրաց

դիրքը և նոցա հանգամանքը զննելու մտօք, և յանկարծ Ռուսաց վեց հազարի շափ զօրաց պատահելով, քաջութեամբ նոցա վերայ յորձակեցան, և օգնութիւն հասեալ ՚ի Տեառնէ չորս հազար զօրք ՚ի սայր սուսերի կոտորեցին անխնայ, չորս թնթանօթ և եօթը վառօթի կառք առին, և շատ մի գերի բռնելով յազթանակաւ Շուսլուի կողմը դարձան: Ինչպէս որ յառաջագոյն գրեցինք, կայսերական նաւախուժքը Վոսիորի նեղուցէն ելլալով Պէնակերի լճակը մտաւ, և այն կողմը Ռուսաց Ֆրգաթնի մը պատահելով օգնութեամբ Տեառն զայն ձեռքակալեցին, մէջը գտնուած զօրքը գերի վարեցին և բովանդակ կաղանձոց և կարասեաց տիրեցին: Ի սմին ժամանակի կայսերական բանակին մեծի վեղիրի վախանորդին փոփոխութիւն եղաւ: Փրավատիի կողմերը գտնուած Ռուսաց զօրքերը վանելու և հեռացընելու դիտմամբ, մեծ Եպարքոսը բաղմուտեամբ զօրաց այն կողմ գնաց, և երբ Կիւլֆէի կիրճը հասաւ, յիշեալ զօրաց հետ պատերազմի սկսաւ, և օրէն աւելի անընդհատ պատերազմ եւ պայքարը տեւեց, մինչ զի զօրաց աղաղակը եւ գոչուները զերկիր կը դըղէր: այս պատերազմին Օսմանեանք արիութեամբ մեծամեծ քաջութիւններ ցուցին և Ռուսաց զօրքերէն շատ քաջեր ջարդեցին, սակայն աստուածային անքննելի տնտեսութեամբ վառօթի կառքերը բռնկելով յանկարծակի մեծ ճայթմամբ բորբոքեցան, և Իսլամ զօրաց շատերը մեռան և մնացեալները ցիրուցան փախըստական եղան, և յակամայից շատ մի թնդանօթներ եւ ուրիշ կարասիք պատերազմի դաշտը թողալ Շուսլու վերադարձան: Գարապուլայի Ռուսաց զօրքը Գանուբ գետը անցան եւ

Բահայ աւանին վերայ քաղցին, և անմիջապէս անոր տիրեցին, և որովհետեւ նայն տեղը կարի կարևոր էր Օսմանեանց, ուստի Աղէքսանդրի կուսակալ Մուստաֆայ փաշայ, որ բաղմութեամբ զօրաց Վիսինի կողմն պիտի երթար, նորա յանձնեցաւ յիշեալ աւանը թշնամայն ձեռքէն վերստին կորզել:

Մուսայի խնդիրը կարգադրելու համար Անգղիոյ և Գաղղիոյ դեսպանաց գալուստը, Կ. Պօլսոյ միւս տէրութեանց դեսպանները յառաջագոյն ծանուցած էին, այս եղանակաւ սոքա Զիլիճճէ ամսոյ 15 ին Միջերկրական ծովուն նեղուցը հասան, և թողորուտեամբ հակառակ օրինաց քանի մի պատերազմական նաւերով ներս մտան և մայրաքաղաքը հասան, որովհետեւ Գաղղիոյ դեսպանը Կ. Պօլսոյ նախկին դեսպանն էր, անոր ընդունելութեան զօրահանդիսի պատրաստութեան պէտք չունէր. բայց Անգղիոյ Դեսպանը ՚ի պաշտօնէ Բ. Գուռը հըրաւիրեցաւ, և շարաթէ մի զինի, որովհետեւ կայսերական գունդը Վոսիորի ծովեզերքն էր, Պէյի քերէ կոչեցեալ տեղին կայսերական զօրահանդիսի մեծ պատրաստութիւն եղաւ, եւ այսպիսի շքեղութեամբ Անգղիոյ դեսպանը Սուլթան Մահմուտ արքային ներկայացաւ:

1740 (1831) Լուսիանի պարսկաճ լիպիւրը:

Կարնոյ բերդին առումը եւ ուրիշ պատահմունքներ:

Տարիէ մի ՚ի վեր արեւելեան բանակի զօրաց սխալքը ամեն պարագայի կատարելապէս հոգացուէր եւ պատրաստուէր էր, և Սեբաստիոյ կու

ստիպել Հազգի փաշան բազմութեամբ զորոց Կարինէն Սողանի կոչուած լեռը խորհուած, և ուղարակեալ Սալէճ փաշան ալ բուսական զօրքով Կարինէն գուրու Հասան Գալէի կողմը գնացած էր: Սահայն երբ նոյն բերդին շրջակաները Սպարապետին վրայ Ռուսաց զօրքը արշուեց, եւ անմիջապէս պատերազմը սկսաւ. փութով Հազգի փաշայի բանակը սուտ համբաւ տարածուեցաւ, թէ Սպարապետին բանակը բոլորովին պարտեցաւ և զօրքը ցրուեցաւ, և այս սուտ համբաւէն խաբեալ Սողանի բանակին բոլոր զօրքը, առանց պատերազմելու աճապարեցին փախչիլ, եւ Հազգի փաշան կալանաւորեալ գերի ինկաւ, և այս ձախողակի դէպքին վրայ Սպարապետը ստիպուեցաւ ՚ի Կարին գառնալ: Բայց Կարնոյ բնակիչք՝ իրենց անարդ և յողորդ բնաւորութեամբ սասանեալ մտօք Կարնոյ բերդը թշնամուոյն ձեռքը յանձնեցին, ուստի Սպարապետ Սալէճ փաշան Կարնեցի Օսման փաշան, եւ Բրիտաններէն Ահմէտ և Ապտուլբաս փաշաները եւ արեւելեան տումարակալ Նազիֆ էֆէնտին այլով բն հանդերձ կապանօք գերի վարեցան: Այս ամեն արկածները Կարինէն Կ. Պոլսի դրով ծանուցին: Իսկ նորա տնտիջսպէս արեւելեան ըստ պարապետութիւնը Տրապիզոնի Օսման փաշայի Սպարապետութեան կցորդեցին, եւ նախկին Սպարապետ Սալէճ փաշայի վերայ մնացած Կայսերական հանքաց տեսչութիւնը և Պօլս-Գի գաւառն ալ աւելցնելով՝ յիշեալ Օսման փաշային յանձնեցին: Սեբաստիոյ եւ Կարնոյ գաւառները եւ արեւելեան բանակին յառաջապահութիւնը (Չար. Գաճըլբէ), Տրապիզոնի նախկին կուսակալ Հասան փաշային, որ Գարակիսար նստած էր: Տիգրանակերտի և Եդեսիոյ գաւառները Անդրիանուպօլսոյ

նախկին կուսակալ Եահէայ փաշային, եւ այս կարեւոր տնօրէնութիւնները ընելէն զինի, իւրաքանչիւրոց պատուէր հրամանի գրեցան, զի այն կողմերը գտնուած ամենայն Խալամբ՝ որոնք կարող են զէնք շարժել փութապէս հասուցանել ՚ի բանակատեղին, և միանգամայն գուռն գործել օգնականութեամբն Աստուծոյ միաբան սիրով գործել:

Աստանօր հարկ կը համարի՞ք մեր կողմէն աւելցնել Կարնոյ և Տարօնոյ մէջ սոյն միջոցին պատահած ազգային ցաւալի դէպքերը: Սոյն թուականին Կարին և նորա շրջակայ սահմանները բնակող Հայերը թողին իրենց հայրենի բնագաւառը, կալուածները և ստացուածները, և գաղթեցին Ռուսաց սահմանը առաջնորդութեամբ Կարապետ Արքեպիսկոպոսի Առաջնորդի իւր՝ անց եւ բնակեցան Վրաստանի սահմանին մէջ Ախլցիսայ քաղաքը: Թէպէտ Հայոց այս գաղթականութիւնը ՚ի սկզբան մեծամեծ վնասուց աւիթ եղաւ, եւ շատերը օգոյն անյարմարութեան մեռան, և շատք եւս կամեցան վերըստինձեա գառնալ, այլ Հայոց այս բազմանքը Կառավարութեան կողմէն փութով խափանեցաւ, և կային մնացին նոյն քաղաքը և յայտնեղիս ընդ իշխանութեամբ Ռուսաց: Այս գաղթականութեան ատեն յանուռ Կարնոյ Եկեղեցւոյ և Երուսաղէմի Ս. Աթոռոյն կտակեալ կալուածոց գրեանքն ՚ի միասին տարած են, չբխտեմք ինչ նպատակաւ, որ յետոյ նոյն կալուածոց կարգադրութեան համար մեծամեծ դժուարութիւններ պատահեցաւ:

Սոյն ժամանակիս պատահեցաւ Տարնոյ Գլխոյ սուրբ Կարապետի վանքի կողոպտումը Քրդաց կողմէն, որոց վերայ քանի մի տարի յառաջ տեղեկութիւն խնդրած էինք տեղւոյն պատը

ւարժան միաբաններէն, որ և չըրացան մեզ հաղորդել սակաւ տեղեկու թեամբ յափշտակուած եկեղեցական անօթոյ եւ այլ կարասեաց ցանկովն : Ա յս ցանկը գրուած է 1828 Օգոստոս 15 ին . երբ Վարդան վարդապետ եկեղեցւոյ անօթները կը յանձնէ լուսարարին , այժմ այն դէպքը կորուսեալ իրոց ցանկովն արժան կը համարիմք առ ՚ի հրատարակութիւն :

Բուսաց արշաւանքը , և նոյն ժամանակի խառնաշփոթ դէպքերը , առիթ տուին Տարոնոյ գաւառին աւարտարոց Քրդաց կատողութեան , և իրենց այս ցտուածի փութացին թափել երկրին տարաբաղդ Հայոց գլուխը , կողոպտելով եւ խաբառ յընչից մերկայնելով : Նախ յարձակեցան Պուլանուխոյ , Զըչուրոյ , Խնուսոյ , Մանձկերաւ , Վարդափայ , և Մշու դաշտի վերայ , և աւարի առնելով կողոպտեցին ամեն բան , վարեցին ապա արջառս ոչխարս և նախիրս յանդէոց , իսկ բընակիչք այսր անդր ցիր ու ցան փախըստական վննելով հազիւ կարացին իրենց անձը ապրեցնել . այլ վայրենի Քրդաց բանակը այս քանս երբէք բաւական չհամարեցին , զի իրենց սրտի մթերեսը գառնութիւնը կամէին թափել Ս . Կարապետի վանաց և միաբանութեան վրայ , որպէս թէ նոքա առիթ եղած են աշխարհիս այսքան խըռովութեան . ուստի լի ցասմամբ դիւրին բաղմութեամբ վանքին վրայ , և ամեն կողմէն պաշարելով զինու զօրութեամբ ներս մտան , զի միաբանք յահէ նոցա ՚ի գիշերի խոյս տուած էին , վասն որոյ աւաղակները առանց երկիւղի և կասկածանաց սկսան բոլոր դարանները և պահարանները քննել եւ որոնել : Սուրբ Կարապետի վանքը հինգ տեղ եկեղեցւոյ մէջ ծածուկ պահարաններ ունէր , որոց երեքն միայն գի-

տէին միաբանք , իսկ երկու պահարանները միայն նախկին լուսարարը գիտէր , որ արհեստիւ ոսկերիչ գողով ձեռքը հասած արծաթ և ոսկին հալեցնելով այդ երկու պահարանները լեցուցած էր : Իսկ ինքն ժամանակէ մի յետոյ Վենէտիկ երթալով անտի կը գրէ , եթէ սուրբ Կարապետի վանքը հիմնովին քանդուի , այն երկու պահարանաց մէջ եղած հարստութիւնը , նոր ՚ի նւրոյ փառաւոր կերպիւ կը շինէ , և ինքը անդ կը մեռնի , թէպէտ միաբանք շատ աշխատութեամբ որոններ են , այլ չեն կարողացած գտնալ . իսկ աւարառու Քրդաց վոհմակը խիստ փութով գըտան և այն մեծ հարստութիւնը , ուրոյ մէջ հնութիւններ ալ կային . եկեղեցւոյ և վանքին ուրիշ անօթներուն հետ փութով դատարկեցին , եւ այնպիսի կերպով մերկացուցին եթէ հընար լինէր քարն և հողն անգամ պիտի տանէին , եկեղեցւոյ խաչկայներն եւ պատկերներն ամբողջ ջարդեցին , որմըրը և սիւները շատ տեղերէն ծակեցին գանձ գտնալու տենչանօք :

Ահաասիկ եկեղեցւոյ անոնոց ցանկը :

- 1 Մեծ պատկեր սուրբ Կարապետի . արծաթ .
- 1 Մեծ պատկեր սուրբ Աւտուածածնի . "
- 1 Փոքր պատկեր Տէրունական "
- 1 Մեծ գոգնոց գերեզմանին . "
- 1 Մեծ գոգնոց Աւագ խորանին . "
- 3 Գոգնոց սեղանի շապարալի "
- 1 Մեծ տապանակ 8 սիւնով "
- 11 Գաւաղան "
- 1 Փոքր սեղանի տապանակ "
- 236 Կանթեղ . "
- 1119 Խաչ . "
- 70 Զեռոց խաչ . "


- 4 Մեծ խոչ 'ի չափ հասակի մարդոյ . արծաթ
- 1 Զոյգ աշտանակ 'ի դուռն գերեզմանի . "
- 1 Մեծ ջահ . "
- 4 Լէկէն . "
- 5 Ի պրըն (ստոման) . "
- 3 Փուլ գերեզմանի դրան . "
- 9 Ապանոս քաւազան, գլուխքն "
- 6 Խաչ եպիսկոպոսի պարանոցի "
- 14 Ժամարարի կամար . "
- 13 Զեռաց տապանակ . "
- 1 Խնկաման . "
- 1 Զոյգ աշտանակ . "
- 13 Աղանի Միւռոնի . "
- 18 Բուրվառ . "
- 14 Քշոց . "
- 2 Ղալիպ . "
- 56 Սկիհի հասարակ ծածկոց . "
- 168 Սկիհ մաղղմայիւք .
- 47 Մաղղմայ առանց սկիհի .
- 17 Սաղաւարտ վակասով .
- 3 Սաղաւարտ շապարալէ .
- 18 Վակաս ոսկեթել բանած .
- 21 Արծաթապատ Աւետարան .
- 11 Աւետարան շապարալէ .
- 27 Արծաթեայ մատուցք ամանով .
- 7 Աջ արծաթեայ .
- 5 Մասունքի տուփ .
- 34 Մասունքի ճորտեր .
- 3 Ոսկի կանթեղ .
- 2 Ոսկի սկիհ մաղղմայով
- 1 Ղալիպ իբր ոսկի .
- 14 Միջակ լէկէն .
- 118 Շուրջառ լաւ և ստոր .
- 184 Ընտիր շապիկ .
- 76 Ճերմակ և չիթ շապիկ .
- 67 Սկիհի լաւ ծածկոց .
- 45 Զոյգ բաղպան .
- 40 Ուրար սարկաւազի .
- 9 Գերեզմանի ծածկոց շապարալէ .
- 7 Վարագոյր գերեզմանի դրան .
- 21 Զոյգ հողաթափ բանած .

- 28 Եպիսկոպոսի թագ վակասով , բանած .
- 8 Եմբիտրոն .
- 6 Կոնքեռ .
- 36 Սեղանի ծածկոց .
- 6 Սեղանի մեծ վարագոյր .
- 4 Վարագոյր ոսկեթել բանած .
- 11 Զիթ վարագոյր .
- 2 Հնդկաստանի մեծ վարագոյր .
- 6 Գերեզմանի դրան պատկերի վարագոյր .
- 12 Սեղանի քուփորայ (մարմնակալ)
- 123 Սեղանի շրթունք .
- Այս է եկեղեցւոյ անօթոց տու մարն որոնք ամբողջ յափշտա կուած են .
- 2000 Հատոր գիրք ձեռագիր և սպեալ .
- 2000 Պղնձեայ սեղան վինի .
- 100 Անկողին իւր սարօք .
- 300 Պղնձեայ աշտանակ .
- 100 Կարպետ .
- 1000 Ոչխար և այլ կենդանիք .
- Կը մնայ արդ գիտել թէ վանքին մադաղաթեայ և հին ձեռագիր մատեանները ինչպէս կաթսաներուն մէջ լեցունելով խաչեցին . ջուրերու և այլ անյայտ տեղեր կորսնցուցին , և այնքան պղնձեղէնները ինչպէս տարին , և մատաղի համար շինուած մեծամեծ կաթսաները ինչպէս կաղիններով ջարդեցին , և թէ ո՞րպէս յայլ և այլ տեղեր մինչեւ այգիներու մէջ պահուած եւ թաղուած կահ կարասիքը գտան հանեցին , և այնքան ժամանակէ 'ի վեր այնպիսի հարստութեամբ եւ ճոխութեամբ և ամենայն պիտոյիւք ցեալ վանք մի , փոքր ժամանակի մէջ յաւեր և յապականութիւն դարձուցին , մինչեւ պատուհանոց երկաթեայ վանդակները կորզել հանել , և թէ ինչպէս եպիսկոպոսները և միաբանները մերկայնելով խայտառակեցին , որոնք ըստիպուածէին իրենց մերկութիւնը խո

տով ծածկել, մինչեւ Մշտ ժողովրդոց
օգնութիւնը հասաւ, եւ թէ որպէս
Քրդաց պէյը (ինչպէս կը պատմեն միա-
բանք) իւր նժոյգը նստելով եպիսկո-
պոսական թագը գլուխը կը դնէ, շուր-
ջտը վրան և Կաւաղանը ձեռքը առ-
նելով ծաղրածութեամբ կ'ըսէ, «Ահա
ես եղայ Մարտիրոս եպիսկոպոս» եւ
այլ ասոնց նման իրաց վերայ մանրա-
մասն տեղեկութիւն չունենալով հարկ
կը լինի լռել, մինչեւ ժամանակը յայտ-
նէ, այլ թէ խնդիրն 'ի վերջոյ ինչ վախ-
ճան ունեցաւ, Պօլսոյ Պատրիարքա-
բանի բողոքը ինչ աղղկոցութիւն գոր-
ծեց, դարձեալ կը մնայ մութ, այլ
այսբան միայն թէ զինի խաղաղանալոյ
աշխարհին քանի մի բան Քուրդերէն
ետ առած են, որոնք են,

- 3 Սեզանի վարագոյր .
- 10 Սկիհ մաղղմայով .
- 1 Արծաթեայ աշտանակ .
- 1 Արծաթեայ ջահ .
- 15 Կանթեղ .
- 200 Խաչ .
- 100 Հատոր գիրք :

(Շարունակելէ :



Նոր գտնուած ինն դիակ մը .

Եդեսիոյ շրջակաները քաղաքէն եր-
կու ժամու հեռաւորութեամբ Հայա-
բնակ գիւղ մը կայ, որ ունի հին Եկե-
ղեցի մի . ըստ աւանդութեան շտեղա-
ցւոյ Ս . Թագէտոս և Բարդուղիմէոս
Առաքելոց ժամանակէն մնացած է . այն
Եկեղեցւոյ հիւսիսային կողմը մի փոքրիկ
ճգնատեղի կայ, ուր կ'ենուրի Եկեղե-
ցւոյ պատին մէջ հաստատուած մի
քանի աստիճան քարէ սանդուխով :

Անցեալ տարի տեղւոյն բնակիչք նոյն
Եկեղեցին մի քիչ ընդարձակելու նպա-
տակաւ երբ այդ ճգնարանը քակելու
կը ձեռնարկեն և սաղայատակի քարերը
կը վերցնեն, մի գերեզման կը բացուի,
որոյ մէջ պառկած կը տեսնուի մի սե-
ւազգեստ և մօրուաւոր ամբողջ դի-
ակ . մարմնոյն ոչ մի յօդուածը իրար-
մէ չէ բաժնուած եղեր, և ոչ զգեստ-
ներն՝ մաշուած կամ ապականուած .
սակայն երբ ձեռք կը զարնեն, մարմնոյն
յօդուածները կը սկսին իրարմէ բաժ-
նուիլ եւ հանդերձներն ալ պատուախ-
կաշխատին որչափ կարելի է, անքայ-
քայ վերցունելով իւր տեղէն Եկեղե-
ցւոյ մատուան մէջ փոխադրել . յե-
տոյ գերեզմանը փորելով կը գտնեն
հետեւեալ վկայականը :

Օրինակ վկայականի .

Ի Տեառնէ ամենակալէ և յամե-
նայն Սրբոց սորա 'ի Ղուկաս վարդա-
պետէս հասցէ գիրս աւրհնութեան և
սրահայանութեան, եւ առաքելական
աւրհնութիւն ընդ հանուր ամենայն աղ-
գիս քրիստոնէից, Տ . Երջանիկ բարու-
նապետացդ, Առաքելաշնորհ արհի
Եպիսկոպոսացդ, սրբասէր և մտքա-
միտ քահանայիցդ, հաւատարիմ եւ
բարեպաշտօն տանուտերանցդ, արքա-
յաշուք և մեծահամբաւ խօծանուդ,
առատամիտ և իմաստուն վաճառա-
կանացդ, ձեռնահմուտ և հանձարեղ
արուեստաւորացդ, քրտնաջան և աչ-
խատասէր երկրագործացդ, Աստուա-
ծասէր եւ երկիւղած կանանցդ . հաւ-
մեստ և հարկ որ (1) տանտիկնացդ, և ա-

(1) Սոյն բառը, ինչպէս և վարը մէկ բառ՝ նօսք
դրով նշանակեցինք . որովհետեւ անհասկանալի են .
չեմք գիտեր թէ բնագրին մէջ այդպէս է, թէ
ընդօրինակողը սխալ ընդօրինակած է :

մենայն չափու հասակի որդիացելոյ
Հաւրն երկնաւորի. ծննդեամբ Ս. Ա.
ւաղանին, որոյ անուանք ձեր գրեալ
են եւ գրին 'ի գայրութեան կենացն
ամէն:

Հայրն Աստուած զձեր Հայրն աւրհ-
նէ. Որդին միածին զձեր ծաղկեալ
Գորն և որդիքն աւրհնէ. Հոգին ճիշ-
մարիա զձեզ եւ զձեր ննջեցելոյն հո-
գին աւրհնէ ամէն: Այլ և աւրհնեացէ
զձեզ Տէր Աստուած մեր 'ի յերկնէ և
'ի յերկրէ. 'ի ծովէ և 'ի ցամաքէ. 'ի
հրեշտակաց և 'ի մարդկանէ և յամե-
նայն գոյականէ ամէն. աջն անեղա-
կան, սէրն վերնական, գութն արարչա-
կան, ձեզ հովանի և սահապան յայսմ
հետէ մինչ 'ի վախճան ամէն: Եւ ընդ
սակաւ աւրհնութեն ծանուցումն լիցի
ձեզ Քրիստոսի աւրհնեալ քահանայք
և ժողովուրդք, վասն այդ Սարգսիդ, որ
է դա յԱրղմու, խիստ լաւ քրիստո-
նայ է. բազում տեղիք 'ի ժուռ է ե-
կեր. 'ի Պողոս Պետրոսի գերեզմանն
գնացեր է. Իսպանիա Ս. Յակոբ գը-
նացեր. փափաք ունի յԵրուսաղէմ
գնալու և զՔրիստոսի տնօրինականքն
տեսնել. Ճամբու խաշլքս չունի, արա-
րէք դորա ողորմութիւն, որ երբ հաս-
նի իւր փափաքանացն և Աստուած ըզ-
ձեզ իւր տեսոյն արժանի անէ կատա-
րողք Աշաչ':

Սոյն վկայականը թիւ և ստորագը-
րութիւն չունի. միայն ճակատը կնիք
մը ունի, որ է Աւագերեց Ղուկաս
վարդապետ:

Ինչպէս կը տեսնուի վկայականի ի
մաստէն, դիակը եկեղեցականի չէ, այլ
կրօնասէր և աշխարհուրաց աշխարհա-
կանի մը՝ որ իւր բարեպաշտ սրտի Աս-
տուածահաճոյ փափաքները լեցնելու
համար աղքատօրէն կը թափառի աշ-
խարհի չորս կողմերը, ուր որ կը լսէ թէ
կայ մի նշանաւոր ուխտատեղի. միայն

Երուսաղէմը կը մնայ, ուր ուղեւորիլ
պատրաստուած ատեն կը հրաւիրուի
'ի վերինն Երուսաղէմ, աշխարհի վրայ
իւր սոյն վկայականէն զատ ուրիշ ոչ
ինչ թողալ. վկայականը սուր և երբ
գրուած է, յայտնի չէ. բայց լեզուէն
և տեղւոյն հնու թե՛նէն հաւանական է
կարծել, որ գոնէ մի քանի հարիւր տա-
րուան ննջեցեալ է:

ՈՒՂ ԵՒՈՐՈՒԹԻՒՆ

Ի Սուրբ Էջմիածին. 1876 Յուլի 20.

(Շարունակութիւն. տես թիւ 2.)

Չմիւռին քաղաքը թէեւ բազմա-
մարդ և վաճառականութեամբ ծաղ-
կած, այլ երկաթուղին և նաւահան-
գիստը շատ յոյսեր կուտան ուելի ևս
բարգաւաճելու եւ յառաջանալու:
Բնակիչք Մահմետականք, Հայք, Յոյնք,
վաճառականք մեծաւ մասամբ. կան
նաեւ տարբեր կրօնքով Քրիստոնէայք.
Հրեայք և Թէղուիթք՝ որ ունին զըս-
րոց և եկեղեցի, որոց վեճակագրու-
թիւնը, և բովանդակ քաղաքին՝ ար-
դէն բազում անգամ գրուած է: Տէ-
րութիւնը հաստատած է աստ ըստխա-
նէ դպրոցը, ուր կ'ընդունուին աշա-
կերտք առանց խարութեան կրօնի, և
սահմանուած է շատ մի անշարժ կա-
լուածներ քաղաքին մէջ, որոց մեծաւ
գումար եկամուտը դպրոցին պիտոյից
կը մատակարարուին: Իզմիր քաղաքը
բարեւից է, ամեն տեսակ բարութիւն-
ներ կը գտնուին, մանաւանդ մրդեղե-
նի եւ ուտեստի մասին, որ չըջակայ

գիւղերէն խիստ առատութեամբ կը փոխադրեն . մրգեղինաց մէջ երեւելի է խաղողն և սեխն : Աստ նաւը բաւական ժամանակ կենսալէն զինի շաքարով օր ժամ 9 ին մեկնեցաւ , եւ գիշերը ժամ 5 ին հասանք 'ի Մէտօլինէ (Ռփիլէ) կղզին , աւանը ծովեզերքը շինուած է , կղզին գրեթէ ամբողջ լեռնոտ և բաւական ընդարձակ է՝ և ձիթենեօք ծածկուած . անուանի է ձիթատուղն և իւղն՝ և խիստ առատութեամբ կը մատակարարէ , ունի նաեւ ուրիշ բերքեր , կենդանիներուն մէջ նշանաւոր է Միփիլէ կոչեցեալ փոքրահասակ ձին , համանուն կղզւոյն , որ յառաջագոյն վայրենի գողով յետոյ ընտելացուցած են . արքունի բերդը ծովեզերքը բլրակին վրայ շինուած է . բրնակիչք Մահմետականք , Յոյնք , կը գտնուին նաեւ Հրեայք : Նաւը շատ փութով աւարացեց իւր գործը , եւ մեկնեցաւ , և կիւրակէ առաւօս ժամ 3 ին հասանք 'ի Քէնէտոս կղզին , այն է՝ (պոհճայ սպասի) , հեռուէն՝ որ կղզիի մի մասը կ'երեւի , այնքան մարդ չի յուսադրէր , զի կան տեղիք որ մշակուած և դաղար և երբեմն ծառեր կ'երեւին , և լեռները բոլորովն լերկիսկ բերրի և մշակուած արտերը , այգիներով և պարտէզներով ծածկուած դաշտերը՝ բլուրներուն ետեւի կողմը կ'իյնայ , որ ծովէն անտեսանելի է : Նաւահանգիստը բնական փոքրիկ խորշ մի է , հազիւ փոքր նաւերը կարող են սլատսպարիլ . փոքրիկ աւանը ծովեզերքէն սկսեալ ձորակի մի ծոցէն դէս 'ի վեր կ'ամբառնայ , շինուածք՝ հասարակաց տուններ՝ բերդը ծովեզերքը շինուած է բաւական ամրութեամբ , որոյ հրապարակը կարգաւ շարուած են հրանօթներ . բնակիչք Մահմետականք և Յոյնք , աստ կը յաճախեն երբեմն Զմիւռնիոյ հայ վաճառականք ,

և գիւրութեամբ կ'անցնին յանդիման նորին Ասիոյ կողմը՝ որ խիստ մօտ է , ուր կը տեսնուին ընդարձակ երկիրներ անտառով ծածկուած , և կը լինի Բալթիոս , այն է կայնի ծառոց պտուղն , ունին մթերանոցներ , և երբեմն իբրև զբօսանք և զուարճալի տեղիք տեղիք ընտանեօք կը յաճախեն , այս կղզւոյն դէմ Ասիոյ կողմը Պէղէոյ կոչեցեալ տեղին տեսանք խարսխած Անգղիական նաւատորմից որ տասն երկու զրահաւոր նաւերէ կը բաղկանար . և յանկարծ նոցա հրամանատարներէն մին շոգեշարժ մակուկաւ եկու եւ անմիջապէս Աւստրիոյ փոստայնի նաւը կանգնեցուց , վեր ելաւ , նաւը՝ ճանապարհորդները՝ բեռը և այլ պարագաները հանգամանք բրններէն զինի մեկնեցաւ , եւ նաւը իւր ճանապարհը շարունակեց . կարի ըսքանչելի էին երկու կողմի ափունքը իրենց ծառանկով բլրակներով և բնակչաց աներով , այս տեսարանները փութով փոխուստ առին մեր աչքերէն և ժամը 8 էր հասանք Տարտանելի նեղուցը , այն է լանգ Գալէ պողաղէ , նաւահանգիստը գեղեցիկ է՝ և այսուհետեւ ծովըն ընդարձակութիւնը անցուկ նեղուցի կ'փոխարկուի , քաղաքը ծովեզերքը շինուած է , և ետեւի կողմը դէս յարեւելս , ունի ընդարձակ դաշտեր և պարտէզներ և այգիներ , որոց կը յաջորդեն անտառու լեռները . քաղաքին ծայրէն փոքրիկ գետակ մի կ'անցնի և ծովը կը թափի , որոյ խարխուլ փոյտեայ կամուրջն նաւէն կ'երեւար . բերդը ծովեզերքը շինուած է ամրութեամբ , ուր կարգաւ շարուած են հրանօթներ : Բնակիչք՝ Մահմետականք , Հայք , Յոյնք , և Հրեայք . Հայք գրեթէ 200 գերդաստանէ կը բաղկանան , ունին եկեղեցի և վարժարան , կ'աշխատին հոգաբարձութեան ձեռք բարեկարգել զայն ,

երիտասարդաց շատերը աշխոյժ են և բեզուսագէտ, և սմանք կառավարութեան ճիւղերու մէջ պաշտօն կը վարեն: Անուանիէ տեղույս յախճապակեայ ջրի դորակներն և այլ պէտպէս անօթներն, (չանագ Գուլէ պարպաղ): Սորա յանդիման կը տեսնուի Եւրոպիոյ կողմն ինչի պակար աւանն որոյ մերձ է ծովեզերքը կառուցուած փոքրիկ աշտարակածեւ բերդն, հին ժամանակն աստի մինչ ՚ի միւս կողմն ստուար շղթաներ կը ձգէին նաւերուն անցքը փակելու համար. աստի կ'սկսի Տարտանելի նեղուցը՝ որ Կ. Պօլիս մայրաքաղաքին դուռն և ամուր ապաստանարանն է. սորա Ասիոյ և Եւրոպիոյ կողմերը շինուած են ամուր և հաստատուն բերդեր և ամրոցներ, որոյ մէջ անուանի է (մեծիտիյէ) կոչեցեալ ամրոցն Ասիոյ կողմը, ուր շարուած են մեծամեծ և բնտիր հրանօթներ, եւ պահապան զինուորք կը հսկեն զցայգ և զցերեկ. առանց հարկեցուցիչ հրամանի օտար տէրութեանց պատերազմական նաւերն չեն կարող աստի մուտ գտնալ: Այս նեղուցին երկու կողմն ալ կան դիւղեր և աւաններ իրենց մը շակուած ագարակներով: Աստի նաւելով զինի ժամ 12 ին հասանք ՚ի Կելի պօլի քաղաքը Եւրոպակողմը ծովեզերքը շինուած է, Օսմանեանք Կ. Պօլիս շտաբ աստի անց ու դարձ կրնէին ՚ի Պրուսա և յԱնգրիանուպօլիս. քաղաքին շրջապատը ծառատունկ պարտէզ խիստ քիչ կերեւին, այլ միայն մշակուած արտեր. ունի գեղեցիկ նաւահանգիստ, որոյ ձուկն առատ, երեւելի շինուածներ աստ չեն երեւիր, միայն քաղաքին մէջ տեղը բլրակին վրայ երկու շէնք, (Հիւնիտար իւղիո) կոչեցեալ: Բնակիչք Մահմետականք, Հայք, Յոյնք, և Հրեայք, գրեթէ ամենեքեան արհեստաւորք: Նաւը իւր դործը ա-

ւարակէն զինի երեկոյն ժամ ջին մեկնեցանք, և շարունակ նաւելով անցանք Մարմարայի ծովը, և Օգոստոս 2 երկու շաբթի օր ժամ 5 ին հասանք ՚ի Թագաւորեալ քաղաքն Կ. Պօլիս. նաւահանգստէն քաղաքին տեսարանը սրպիսի գեղեցիկութեամբ և սքանչելի կերպով կը տեսնուի, հարկ չէ գրել, զի ամենեցուն յայտնի է:

Իսկ Օգոստոս 18 ին յանկարծ մայրաքաղաքին նաւարանին պատերազմական նաւերէն, և այլ երեւելի պաշտօնատեղեաց հրանօթներն որստացին, և զոյգ բնդ նմին մունետիկները ամբողջ քաղաքին կ'աւետէին՝ Սուլթան Համիտ երկրորդի գահակալութիւնը, և Սուլթան Մուրատ հինգերորդի գահակեցութիւնը, իւր գլխոյ հիւանդութեան պատճառաւ. սորա Թագաւորութիւնը միայն երեք ամիս տեւեց: Նոր Թագաւորին գահակալութեան առթիւ, ըստ Օրինաց երեք գիշեր ճրագաւառութեան և հրախաղութեան շքեղ հանդէսներ կատարեցան, իսկ մենք Օգոստոս 22 ին կիրակիէ առաւօտ կանուխ Ռուսաց բնկերութեան օպետ անուն շոգենաւով մեկնեցանք Կ. Պօլսէն, նաւարկելով դէպ ՚ի Վոսիտրանի նեղուցը, միշտ ՚ի նկատի ունելով երկու ամիսնց զուարճալի տեսարանները. կայսերական՝ նախարարաց և այլ երեւելի անձանց շքեղ և հոյակապ շինուածներն, գիւղերը, պարտէզները և այլ զբօսանոց վայրերը, որոց սքանչելի դիրքը, օգոյն առողջութիւնը, առողջարար ջրոց բարեւաւութիւնը, ամենեցուն յայտնի է. այս նեղուցը աւարտելէն զինի՝ մտանք Սեւ ծովը, նաւարկելով դէպ յարեւելս Ասիոյ կողմն, և մինչեւ երեկոյ խիստ սաւկաւ կերեւէին եղբորը, մի միայն լեռներու շղթայ մի, և այն հազիւ նշմարելի, և այլ աննշան և տարակուսելի

իրեր: Իսկ ՚ի լուսանալ երկուշարթի առաւօտեան, որ նաւը աւելի եղերընեբուն մերձեցած էր, սկսան երեւիլ Աստուծոյ բարձրաբերձ լեբանց միապողաղ շղթայից շարքը, բախնդակ ծածկուած հարուստ եւ ճիս անտառներով, եւ տեղ տեղ անտառէ այն ինչ զերծած լեբանց կողերը մշակուած փայրիկ անգաստաններ, բնակչաց խղիխները եւ խրճիթները, որոնք այս անգր բլրակներու վերայ եւ ծորակներու մէջ ցրուած են, եւ ամեն կողմէն արծաթափայլ աղբերականց բարեհամ ջրերը կը հոսին: Այս բնութեան բնական բարիքները բարեզարդողին նախախնամութեամբ արարչագործուած զարդարուած եւ շքեղացած են, խիստ ուրախութիւն եւ բերկրութիւն կ'պատճառեն մարդու սրտին, թողունք այն բիւրուսոր եւ ազգի ազգի օգտակար բարիքները, շահեկան եւ արդիւնաւոր նիւթերը, զորս առատօրէն կընձեռեն մարդկային ազգի պիտոյից:

(Շարունակելէ:)



Ճ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Գ Ի Ա Կ Ա Ն Գ

Անցեալ ամսոյ վերջերը Ս. Աթուռոյ Միաբան Գեր. Տ. Ներսէս նորապսակ եպիսկոպոսը ողջամբ Ս. Աթուռ ժամանեց: Ս. Մենդեան օրերը իւր հայրենիքն ՚ի Թեքիրտաղ անցուցած ըլլալով՝ ուշ մնացած էր: Ընդունուեցաւ Միաբանութեան կողմէն սիրալիր ընդունելութեամբ եւ եկեղեցական հանգիսիւ:

—Քաղաքիս Վսեմ. Կառավարիչը, որոյ ուղեւորութիւնն ՚ի Վամասիոս ան-

ցեալ ամիս գրած էինք, ներկայ ամսոյս վերադարձաւ եւ այժմ իւր պաշտօնին գլուխն է:

—Շրջակայ արաբական ցեղերն, որք տեսակ մի ազատ եւ վրանաբնակ ժողովուրդներ են, գրեթէ շարունակ զսնազան սրտածառներով իրարու հետ կռուոյ մէջ են. ինչպէս ներկայ ամսոյս Գաղայի կողմերը երկու մեծ ցեղեր Թարապիւն եւ Գեյաթա կոչեցեալք, հողային խնդիրներու պատճառաւ կռուոյ բռնուելով՝ բաւական մարդոյ կորուստ եղած է: Գեյաթա ըստածները կաւկածելով Թարապիւներէն՝ հայր Աբրահամու գիւղերն կ'ապաստանին եւ գիւղացւոյ օգնութիւնը կը ինդրեն որոնք միանալով Գեյաթաներուն հետ նախարձակ կրղան իրենց թշնամեաց վերայ, բայց 75 հօգի կը կորսնցնեն. երկրորդ անգամ Թարապիւներն նախարձակ կրղան եւ բաւականին ալ աւար կ'առնեն բայց եօթը անուանի ձիաւորներ կորուստ կը տան: Տեղական Կառավարութիւնը այս արիւննառու խիւններուն վերջ տալու համար բաւականին զօրք եւ երկու թնթանօթ զրկեց. տեսնեմք ինչ վախճան պիտի ունենայ:

—Ամսոյս 15 ին ցաւալի եւ սրտաճմլիկ գէպը մի տեղի ունեցաւ: Իտալացի բսան եւ ութ տարեկան ուխտաւոր երիտասարդ մի, նոր ամուսնացեալ, իւր ընկերօջ հետ Յորդանան կերդայ. եւ անտի վերադարձին Կորթոթիան լեռը կ'ելլէ. նախ՝ երիտասարդը առանձինն կ'ելլէ եւ կ'իջնէ. երկրորդ անգամ իւր ամուսինն ալ հետը առած կ'ելլէ. բայց յանկարծ ոտքը սահելով կիյնաւ եւ վրան գտնուած ատրճանակը (ռեւոլւիւր) պարսպուելով՝ կը զարնուի. Լատինք դժբաղդ երիտասարդին գիւակը բերին յերուսաղէմ եւ չը թաղած Գեթսեմանիի պարտեզին մէջ բժշկացքնութեան յանձնեցին, որք ճեղքե-

լով փորը՝ սառագեցին դէպքը . այնուհետեւ ամփոփեցին Սիօնի իրենց գերեզմանատան մէջ :



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐԲ

ՏԻԵՁԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ

ԱՆՆԱՍՏԱՐԵԱՅ

Գ. Ս. ԽԱՊԱՅԵԱՆ

ՅՈՒԹՏԷՆ Ս. ՅԱԿՈՎԲԵԱՆՑ

Սոյն դասագիրքը պատրաստուած է Աղբ. Գորոցաց համար պարզ լեզուաւ և դիւրամբռնելի եղանակաւ . կը բաղկանայ 245 էրեսէ . ունի երեք տախտակ ձեւերու և կը վաճառուի ՚ի գին 8 զրուշ մաքուր ստակ :

Գաթագրքին պարունակութեան և ընթացքին վերայ աւելի ամփոփ գաղտիար մի տալու համար , յառաջաբանը կը գնեմք աստ :

ՏԻԵՁԵՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ, որ կ'ուսուցանէ զլուսուրար մեր մտորակային գրութեան կազմութիւնը և կը բացատրէ այն օրէնքները , որով այս երկնային մարմինները , ընդ որս և մեր երկիրը իրեւ մտորակ , կը կառավարուին , կարեւոր ուսումներէն մին է : Հարկ չեմք տեսներ այս աեղ ընդարձակօրէն թուել անոր օգուտները և կարեւորութիւնը . բաւական է գիտնալ , որ այս ուսումը ներկայ դարու սկիզբէն յառաջադիմական մեծամեծ քայլեր առաւ . տեղեկութասական շատ ճշմարտութիւններ պարզուեցան , բազմաթիւ և օգտակար գիտեր եղան . այս ամենը՝ այն ուսման կարեւորութեան ապացոյցներ են : Մարդը , որ առաջ զինքը շրջապատող երկնային երեւոյթներուն անտեղեակ էր , և շատ անգամ բնական երեւոյթ մի շատ ապգեր օգիտութեան պատճառաւ մեծ արհաւիրանաց մէջ կը ձգէր , այսօր շնորհիւ այս ուսման գիտէ և կը մեկնէ այդ երեւոյթներուն պատճառը . գիտէ մօլորակային գրութիւնը կազմող մարմնոց բնական և տարբարանական կազմութիւնը , գիտէ անոնց շար-

ժամներն և շարժմանց տիրող օրէնքները և գիտէ վերջապէս նոցա իւրարանջարին հեռաւորութիւնը և մեծութիւնը : Ահաւասիկ համառօտի սիեղբարագրութեան օգուտները :

Գիտութիւն մի , երբ բաց ՚ի շոր ու ջամար ծաւոթութիւններէ , կամ բաց ՚ի մտաց զարգացումէ , չը բաւականացներ մարդոյ սիրտը և չը լցուցանէր նորա հոգին երկնային դմայլմամբ և զորմայմամբ , ՚ի կարեւորացն է , բայց ոչ ՚ի կարեւորագունից : Այս համեմատութեամբ աւելի պարզ կ'որոշուի Տիեզերագրութեան՝ միւս բնական ուսումներէն ունեցած գերազանցութիւնը , վասն զի ո՞ր ուսումն է աւելի արժանի մարդոյ խոփմանց , աւելի ընդունակ նորա սիրտը և հոգին լցուցանելու երկիւղած զարմացմամբ և կրօնական սուրբ զգացմամբ , քան հըրաշակաւոց տիեզերաց , քան ուսումն լուսամփիւռ աստեղաց , որք անգագար կը թաւաղին մեր գլխուն վերայ . ՚ի մի բան քան ուսումն երկնից , որ ըստ Մարգարէին Պատմէն ցիխառ Աստուծոյ եւ ջարարածս ձեռաց փորս :

Այսու համոզմամբ կը յուսամք թէ մեր ներկայ աշխատութեամբ եթէ ոչ առաջին , գտնեալ կարեւոր և օգտակար գործ մի նուիրեցինք ուսումնասէր Հայ—մանկուոյն : Թէեւ մեզմէ շատ առաջ այլք փութացած են այս ծառայութեան մէջ , սակայն մեր գլխուոր ջանքն եղած է աւելի նորագոյն և կարեւորագոյն ծանօթութիւններով ճոխայնել և կանոնաւոր ու բնական կարգաւ մի՛ ուսմանը գիւրամատչելի ընել : Այս նպատակաւ՝ ուսման նիւթին համեմատ վեց զլուսնեղբար բաժնեցինք . առաջին՝ Երկիրը գրինք , որ մեզ ամենամերձաւորն և մեր բնակութեան տեղին է , երկրորդ՝ Հաստատուն աստեղք , երրորդ՝ Արեգակն . չորրորդ՝ Լուսինը . հինգերորդ՝ Մոջորակային գրութիւն . վեցերորդ՝ Տումար , և ամենէն վերջը՝ քսան և մեկ խնդիրներ յաւելցուցինք ուսանողաց կրթութեան համար նոյն իսկ գաթագրքէն քաղուած : Նոր ուսանողք առանց այդուետական Գունտի իրեւ թուարանական խընդիրներ պիտի լուծեն : Ամենէն աւելի խնդրոց լուծումը պիտի երաշխաւորէ ուսանողաց վեճակը , վասն զի երբ ուսման բուն ողջոյն չեն թափանցած , անպատճառ պիտի տկարանան խնդրոց լուծման մէջ : Առ այս կը խնդրեմք , որ Ուսուցիչք առաջնորդեն ուսանողաց , գաթագրքին մէջ շատ տեղեր միայն թիւեր գրուած են առանց մանրամասն հաշուց իրել վերջնական արդիւնք , պէտք է որ ուսանողք ինչնիս իրորձեն գործողութեամբք անոնց ստուգութիւնը :

Որչափ որ մեր այս գործը զանազան թերութիւններէ զերծ չէ . սակայն կը յուսամք , որ Մեծարգոյ Ուսուցիչք պիտի ընդունին ներողամիտ օգուտով և համակրութեամբ , որով եթէ Հայ—մանկութիւն սակաւ ինչ օգտի . մեք՝ մեր աշխատութեան վարձն ու պատիւը լիովն ստացած կ'ըլլամք :

Պ Ա Ր ՈՒ Ն Ա Կ ՈՒ Թ Ի Ի Ն

| | |
|--|-------|
| Աբրահամ Գ. Կաթողիկոս. (Շարունակիչ) . . . | 49-53 |
| Եղեսիա | 53-57 |
| Ասողագիտական. - Մղորակներ. (Շարունակիչ) . . . | 57-62 |
| Պատմական. (Շարունակիչ) | 62-67 |
| Նոր գտնուած հին դիակ մը | 67-68 |
| Ուղեւորութիւն ՚ի Ս. Էջմիածին. (Շարունակիչ) . . . | 68-71 |
| ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ | 71-72 |
| Նոր հրատարակութիւն. | -72 |

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Սիօնը ամէն ամիս կը հրատարակուի 24 երեսէ բաղկացեալ մէկուկէս
աւթամս թղթով :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մէճիտի, ճանապարհի ծախքով
միասին, կանխիկ վճարելի :
- Գ. Զատ տետրակ առնել աւելորդ պէտք է ամեն մէկ տետրին շորոքա.
հեկան վճարէ :